



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

21075)
h-12

2007 . ՀՐԱՅՐՎԿՈՒԹԻՒՆ ԳԱՐԵՄՆ ԳՈՐծՈՎԱԼՈՒՅՆ

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ

ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՊԱՏՐԱՍՏԵՑ

Ա. ՀԱՐԵԼԵԱՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱԶԴԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԴԱՍԸԹԱՑՔԻՆ ՀԱՄԱՐ

معارف نظارات جليله سنك في ١ ذى القعده سنه ٣١٤
وف ٢٢ مارت سنه ٣١٣٩ تاربخلو و ٥٤ نومرسولي رخصتنا
مهسيله و سمباد داوديان معرفتيله طبع او لمشرد

2(075)

2-12

Կ. ՊՈԼԻՄ
ՑՊԱԳՐ. ՆՀԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

1902

ՏԵՐԵ ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆ

ԴԱՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ՀԱՄԱՌՕՏ

ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՊԱՏՐԱՊԵՑ

Ա. ՀԱՐԵԼԵԱՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԴԱՍՀԱՅԹԱՅԹԻՆ ՀԱՄԱՐ

معارف نظارت جليله سنك في ١ ذى القعده سنه ٣١٤
وفي ٢٢ مارت سنه ١٣٩٣ تارخخلو و ٤٥ نومرولى رخصتنا
مهسيله و سعاد داوديان معرفتيله طبع اولمشدر

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

1901

29.05.2013

1519

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Նկատելով որ ազգային վարժարաններու մէջ կրօնի ուսումը ցարդ աստուածային ստորոգելիներու և կարդ մը վարդապետութեանց նկարագրութիւնն եղած է. նկատելով որ այդ անխաղաց ոգիով բարոյականի ամուր խարիսխներն հիմ չեն գտներ յաւէտ աշակերտի սրտին ու հոգիին մէջ. և մանաւանդ բոլորովին նորութիւն մը մտցնելու խորհրդով՝ պատրաստեցի սոյն համառօտ դասագիրքն (Միջին Դասընթացքներու համար), մինչ կը պաշտօնավարէի նիկոմիդիոյ Ազգ Վարժարանին մէջ,

Աւելորդ չեմ համարիր ըսել կրօնի Պատ. Ուսուցիչներուն թէ՝ նպատակայարմար կ'ըլլայ, ներկայ ուղղութեամբ դասախոսութեանց ամբողջ ժամուն, համընթաց ընել Աւետարանի ընթերցումը դասին վերաբերմամբ. (օր. Զատկի դասը երբ կ'աւանդուի, աւուր պատշաճի Աւետարաններ կարդացուելու են. նմանապէս և ուրիշներ): Այսպէս, պարբերաբար, Աւետարանի հատուածներ կը կարծեմ թէ միշտ թարմ պիտի պահեն աշակերտի մաքին մէջ առողջ և մաքուր բարոյականի ոգին, զերծ միև նոյն ժամանակ՝ կոյր և սնոտի նախապաշարումներէ, զասն զի կը հաւատանք իսկ թէ՝ Աւետարանն Աստուծմէ մարդոց ՏՐՈՒԱԾ պարզեներու գեղեցկագոյնն է :



Ու պիտի փափաքէի, —ուրիշ նորութիւն մ'ալ —
որ մեր Շարականներու կարեւորներն և շարունակ գոր-
ծածականներն իրենց գրուածքին տեսակէտով վեր-
լուծել տայինք աշակերտներուն. այնպիսիները մասս-
անդ որոնք —իրենց վեհութեամբ նուիրական —իմաստ
ու գաղափար կը պարունակեն իրաւամբ :

Եւ զնելով ասիկայ ալ դպրոցական դասագրքերու
շարքին մէջ՝ իբր գուզնաքեսոյ ծառայութիւն մը, կը
յուսամ հաշտ աչօք կը նային կրօնի պատուարժան
Դասախոսները :

1897 Յունի 1

Ա. ՀԱԲԵԼԵԱՆ



Ներկայ դասագիրքս կրնայ տրուիլ այն ուսանող-
ներուն որոնք աւարտած են « Տարրական Ընթացք
կրօնի Ուսման » անուն դիրքը, 14րդ հրատարակու-
թիւն Սմբատ Դաւթեանի :

Հ. Ա. Մ. Ա. Ռ. Օ. Տ.

ԿՐՈՆ ԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵԿԵՂԵՑԻՒՆ ԳԼԽԱԿՈՐ ՏՕՆԵՐԸ

ՏԱՊԱԿԱՐՆԵՐ

Ծնունդ Յիսուսի Քրիստոսի

Աստուծոյ հրեշտակն Գաբրիէլ՝ արդէն աւե-
տած էր Սուրբ կոյս Մարիամին թէ Քրիստոսը
պիտի ծնանէր :

Արդ՝ Հռովմայեցի Օգ ոստոս կայսրին իշխանու-
թեան ժամանակ, Մարիամ և իր այրը Յովսէփ,
երբ Բեթղէէմ կ'երթային, իրենց անունները
նշանակել տալու, հոն՝ աշխարհի Փրկիչը, մար-
գարէններուն գուշակութեան համեմատ, ծնաւ
խոնարհութեամբ մսուրի մը մէջ :

Փրկչին ծնունդը հասարակաց հաշուով տեղի
ունեցաւ աշխարհի արարչութեան 4000 թուա-

կանին . — Հրեշտակներ « Փա՛ռք է բարձունս » շաւ , հոն քառասնօրեայ պահեցողութիւնը կա-
երգելով՝ Աստուծոյ ծնունդը առաջին անդամ յայտնեցին հովիւներուն , որոնք եկան երկրպագել անոր : Նոյնպէս մոգեր , առաջնորդութեամբ նո-
րատեսիլ աստղի մը , եկան երկրպագելու մար-
դացեալ Աստուծոյն , մատուցանելով ընծաներ՝
սկի , կնդրուկ և զմուռս :

Մկրտչիւն Յիսուսի

Երեսուն տարեկան էր Յիսուս Քրիստոս երբ
գնաց Յովհաննէս Մկրտչէն մկրտուիլ Յորդանան
գետին մէջ : Խնք ամենեւին մեղք չունէր , սա-
կայն մարդոց մեղքերն իր վրայ բարձեր էր : Յով-
հաննէս՝ երբ տեսաւ իր առջև կանգնած Քրիս-
տոսը , զարհուրեցաւ ու ըսաւ . « Պէտք է որ ե՛ս
քեզմէ մկրտուիմ , և դուն ինձի՞ կուգաս » : Բայց
Քրիստոս պատասխանեց Յովհաննէսին . « Այո՛ ,
պէտք է որ օրէնքն ու արդարութիւնը ի գործ
դնեմ » :

Քրիստոսի Յորդանան գետ իջած պահուն ,
երկինք բացուեցաւ , Ս . Հոդին անոր վրայ հանգ-
չեցաւ աղաւնիի նմանութեամբ և հայրական ձայ-
նը երկինքէն վկայեց թէ . « Դա՛ է որդի իմ սե-
րելի , ընդ որ ես հաճեցայ , գմա լուարուք » :
Քրիստոս , երբ մկրտուեցաւ , անապատ քաշուե-

շաւ , հոն քառասնօրեայ պահեցողութիւնը կա-
տարելէ ու փորձիչ սատանային յաղթելէ յետոյ ,
ոկսաւ իր աստուածային քարոզութիւններուն :
Ըմթթ . Գլուխ . Դ . 1-42) :

Յիսուսի Ծննդելը եւ Մկրտչիւնը (Աստուածա-
նայտնութիւնը) մէկ տեղ կը կատարէ Հայոց Ս .
Եկեղեցին , ամէն տարի Յունուար ամսոյ նին , Ս .
Հայրապետներու կանոնադրութեան համեմատ .
Ըսկութ օր վերջը՝ անփոփոխ՝ Անուանակոչու-
թեան տօնը .

Ծննդեան տօնին երգուած շարականները կը
Թնդացնեն Ս . Եկեղեցին կամարներն , և ի՞նչ ի-
մաստալից շարական է « Խորհուրդ մեծը » . ի՞նչ
զմայլելի՝ Մկրտութեան ատեն երգուած Զրօրհ-
նէքի անուշ տաղերը , որոնք ամենն ալ գովութիւն
և փառաբանութիւն են Մանուկ Աստուծոյն :

Հայոց Ս . Եկեղեցին այսպիսի հոգեոր ուրա-
խութեանց մէջ չի մոռնար նաև ննջեցեալները .
ուստի , իւրաքանչիւր Տաղաւարի երկրորդ օրը՝
յիշատակ է ընդհանուր մեռելներու և անոնց
համար յատուկ հոգեհանգիստի աղօթք ու շա-
քականներ կը կարդացուին նոյն օրը .

Զատիկ կամ Յարութիւն

Յիսուսի մարմինը խաչէն վար առնուելով՝ գեղեղման դրուեցաւ իրիկուան դէմ, ուրած ոչ չոգին բաժնուելով մարմինէն՝ իջաւ երկրի ստորին տեղերը, միսիթարելու համար արդարներու հոգիները:

Միաշաբաթի առաւօտուն կանուխ մեծ շարժում մը եղաւ։ Հրեշտակներ իջնելով երկինքէն ի բաց թաւալեցուցին գերեզմանին վէմը և նատան վրան։ Պահապանները զարհուրեցան և փութացին պատմել իշխաններուն, Յիսուս ելաւ գերեզմանէն փառաւորեալ մարմնով։ Զայդ չգիտնալով՝ շատ կանուխ, Մարիամ Մագդալենաց և ուրիշ բարեպաշտ կիներ եկած էին օծել և խնկել տէրունական մարմինը։ Հո՞ն տեսան միայլուսապայծառ հրեշտակը, որ կաւետէր Յիսուս Յարութիւնը։

Երբ կիները զուարճախառն երկիւղով դարձան և պատմեցին Պետրոսի և Յովհաննէսի, անոնք գերեզման երթալ փութացին, սակայն պատգամ ընդունելով հրեշտակէն որ երթան Գալիլիա և հոն տեսնեն տէրը՝ ետ դարձան։ Խակ Մագդաղենացին Մարիամ մինակ մնաց հոն։ և որովհետեւ արցունք կը թափէր և եռանդագին սէլունէր, ուստի և արժանի եղաւ առաջին անդաս

տեսնելու յարուցեալ Քրիստոսը, բայց չկրցաւ մօտենալ Անոր։

Ընդհանուր քրիստոնեաներուն Զատիկը Քրիստոսի յարութիւն առած միաշաբաթ օրն (առաւօտն) է, զոր յետոյ Առաքեալները կիրակի անունով նուիրագործեցին, և փոխանակ հրեական շաբաթ օրուան, որոշեցին այդ օրը սուրբ պահէլի պատիւ և ի յիշատակ յարութեան Քըրիստոսի։ Զատիկը կը կոչուի նաև Պասէք կամ Փէսախ, որ կը նշանակէ անցք, ելք։ յիշատակ է Հրեաներուն Եգիպտոսէ ելլելուն։

Այս Զատիկի տօնը մեծ հանդիսաւորութեամբ կը կատարէ Հայ Եկեղեցին, Յիսուսի չարչարանքին, Խաչելութեան, Թաղման և յարութեան բոլոր Աւետարանները կը կարդացուին ի լուր Ժողովրդեան։ Մեր երաշնորհ Հայրապետներուն՝ յատուկ այս տօնին համար գրած օրհնութիւններն ու շարականներն սքանչելի են թէ՛ իրենց իմաստին և թէ՛ եղանակին կողմանէ։

Ճաշու շարականը « Յարեաւ Քրիստոս ոք շատ սրտայոյզ եղանակ ունի։

Այլակերպութիւն

Կարդանք Մատթէոսի Աւետարանին Ժէ՛ գըլուխը։ « Եւ վեց օրէն ետեւ Յիսուս իրեն հետ առաւ Պետրոսն ու Յակոբոսը և անոր եղբայրն

Յովիաննէսը, զանոնք բարձր լեռ մը հանեց առանձին, եւ անոնց առջեւ այլակերպեցաւ։ Անոր երեսը փայլեցաւ արեգակի նման, հանդերձները լըյսի պէս սպիտակ եղան։ Եւ ահա երեւցան անոնց Մովսէս և եղիա, և կը խօսէին Անոր հետ։ Պատասխան տուաւ Պետրոս և ըստ Յիսուսի, Տէ՛ր, աղէկ է որ հոս կենանք, եթէ կամիս՝ երեք տաղաւար շինենք հոս, մէկը Քեզի, մէկը՝ Մովսէսին և միւսը եղիային։

Եւ մինչ ան կը խօսէր, ահա՝ լուսաւոր ամպ մը անոնց վրայ հովանի եղաւ և ամպէն ձայն եկաւ ըսելով. Ա՛յդ է իմ սիրելի Որդիս, որուն հաճած եմ. ատոր մտիկ ըրե՛ք. » Աշակերտները երբ լսեցին, ինկան երեսի վրայ և շա՞տ վախցան. Եւ Յիսուս մօտենալով գպաւ անոնց եւ ըստաւ. « Ելէ՛ք եւ մի՛ վախնաք. » Վերցուցին իրենց աչքերն եւ ո՛չ զոք տեսան. բայց միայն Յիսուս. Եւ երբ այն լեռնէն վար կ'իջնէին, Յիսուս պատուիրեց անոնց ու ըստաւ. « Այդ տեսիլը մարդու մի՛ ըսէք, մինչև Մարդու Որդին մնաելներէն յարութիւն առնէ. »

Քրիստոսէն շատ տարիներ առաջ, երբ ուրիշ ազգերու պէս Հայերն ալ կռապաշտութեան խաւարին մէջ էին, տարին մէկ անգամ, Նաւասարդ ամսու առաջին օրը՝ մեհեաններու մէջ աղաւնի կը թռցընէին և իրարու վրայ չուր սրսկելով վարդեր կը ցանէին ի յիշատակ ջրհեղիղին եւ ի պատիւ Անահիտ կոչուած չաստուածուհին.

Մեր հոգիներուն լուսատու Ս. հայոր Գրիգոր, ինչպէս ամէն հին սովորութիւնները, նոյնպէս այս հեթանոսական տօնը ջնջեց և անոր տեղ հաստատեց այս պայծառակերպութեան յիշատակութիւնը՝ որ կը կոչուի Վարդավառ։

Վարդավառի շարականն է. « Որ ի լերինն այլակերպեալ և ուրիշներ. իսկ Ս. Պատարագի ձաշուին շարականն է « Ուրախացի՛ր, պսակ կուսից », որուն մէջ կը գովարանուի Ս. Կոյսն իր որդիին սքանչելիքներուն համար։

Վերափոխում Ս. Սատուածածնի

Ս. Կոյս Աստուածածինը, Քրիստոսի համբարձումէն վերջ, Առաքեալներուն և իւղաբեր կիներուն հետ կը կենակցէր բարեպաշտութեամբ, միշտ իր քովն ունենալով իբր որդի, Յիսուսի աշակերտն Յովհաննէս։

Վաթսուն տարիներէ աւելի ապրեցաւ և ապա վախճանեցաւ։ Աշակերտներն ու հաւատաւոր կիներ անուշահոտ խունկերով ու մոմերով և մեծավայելուց հանդէսով տարին թաղել գերեզմանի մէջ։

Աւանդութիւնը կ'ըսէ թէ առաքեալներէն մէկը, Բարթուղիմէսս, բացակայ ըլլալով՝ երբ եկաւ,

Խաչվերաց

— 12 —

փափագեցաւ վերջին անգամ տեսնել Տիրամայրը։
Ուստի բանալ տուաւ գերեզմանը, բայց չգտաւ
հոն տենչալի մայրը. — Հանդերձները մէկ կողմ
ծրաբուած էին, և եկած էր Քրիստոս հրեշտակ-
ներով մէկտեղ վերափոխել իր Մայրը երկինք
որպէս զի հոն վայելէ ամէն կրած նեղութիւն-
ներուն ու ցաւերուն վերջնական հանգիստը։

Եւ թէպէտ Տիրամայրը գացած էր երկինք
տախտակի վրայ տպաւորուած գտան հրաշքով
անոր պատկերը. — Ուրիշ աւանդութիւն մը
նոյնպէս Յայսմաւուրը կ'ըսեն թէ Յովիաննէ։
Աւետարանիչի քով կը գտնուէր Ս. Կայսին պատ-
կերը՝ կիպարիս փայտի վրայ նկարուած՝ զոր
Բարթուլիմէոս առնելով գնաց զանազան կողմեր
և Հայերուն մէջ, անով հրաշքներ գործեց . շինեց
եկեղեցիներ, ինչպէս նաև փառաւոր վանք մը
Հոգեաց անուն, ուր գրաւ Ս. Աստուածածնի
պատկերը։

Այս Վերափոխման տօնը հանդիսաւորապէս կը
կատարէ մեր Ս. Եկեղեցին. «Այսօր ժողովեալ
սրբոց» և «Անթառամ ծաղիկ» շարականները
կ'երդուին այս տօնին։

Քրիստոսի 50 թուականին, Հռովմայեցի Կը-
ղոդիոս կայսրին կինը Պատրոնիկէ, հաւատացեալ
ըլլալով՝ Երուսաղէմ կուգայ, և իմանալով որ խա-
չը աղքիւսներու մէջ ձգուած մացած է, կը հը-
րամայէ մեծ հանդէսով զայն կանգնել Գողգո-
թայի վրայ։

Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը, Յակոբոս
Տեառն-Եղբայր կոչուած առաքեալը, զայն կը
վերցնէ և կ'օրհնէ աշխարհի չորս կողմերը, գոշե-
լով. «Խաչի քո, Քրիստոս, Երկըրպագանեմք»։
Այս սրտառուչ աղօթքը մեր Ս. Սահակ Հայրա-
պետն ընդարձակելով՝ կը հրամայէ երգել, եւ
Հայոց Ս. Եկեղեցին Աւագ Ուրբաթ, Աւագ Շա-
բաթ, Զատկին և այս Խաչվերացի տօնին կ'եր-
գէ զմայլելի եղանակով։

Խաչի վրայ շատ ներբողներ կան գրուած
մեր Շարակնոցին մէջ. Այս Խաչվերացի տօնին
կը կարդան Յիսուսի խաչելութեան վրայ խօսող
Աւետարաններն և խաչին գովեստ գրուած շատ
մը շարականներ. — «Որ զանարատ բազուկս
քո» եւ անոր կարգէն եղող շարականներ կը
բարեբանեն Յիսուսի անհուն մարդասիրութիւնը
և Խաչին փրկագործութիւնը։

ՏԵՐՈՒՆԻ ՏՕՆԵՐ

Ա. Կոյս Աստուածածին

Հրէաստանի Նազարէթ քաղաքին մէջ կը բը-
նակէր ընտանիք մը, Յովակիմ և Աննա անուն։
Աստուած այս ընտանիքը միխթարելու համար
պարգեւեց զաւակ մը, որուն անունն էր Մա-
րիամ։ Այս առաքինի ծնողքը՝ երր իրենց աղջիկ
երեք տարեկան եղաւ։ Տիրոջը տաճարին նուի-
րեցին, հաւատացեալ հրէաներու սովորութեան
համեմատ։ Անկէ վերջ այս կոյսը մեծցաւ և զօ-
րացաւ Ս. Հոգիին չնորհքովը։

Յովհաննէս Մկրտչին աւետաւոր ծնունդէն վեց
ամիս վերջը, նոյն ինքն Գարբիէլ Աստուծոյ հրեշ-
տակը իրկուեցաւ Ս. Կոյս Մարիամին, որ Դաւ-
թի սերունդէն էր և նոյն ազատոհմէն Յովսէփ
անուն արդար մարդու մը նշանուած։ Գարբիէլ
Աստուծոյ կողմէ իմացուց Մարիամին թէ՝ պի-
տի ծնանի որդի մը, որուն անունը պիտի կոչուի,
կըսէ, Յիսուս։ Ան մեծ պիտի ըլլայ և Բարձրեա-
լին որդին պիտի կոչուի։ Տիրոջմէն պիտի ընդու-
նի իր հօրը՝ Դաւիթին աթոռը, պիտի թագաւորէ
յաւիտեան Յակոբին տանը վրայ։ Մարիամ հնա-

զանդեցաւ այս պատկամին որ երկինքէն խըլ-
կուած էր։

Հայոց եկեղեցին արժանավայել կերպով կը
կատարէ Ս. Կոյսին տօները, որոնք անշարժ տօներ
են։ — Աւետումը՝ Ապրիլ 7. Ծնունդը՝ Սեպտ. 8.
Տաճարին ընծայումը՝ Նոյեմբեր 21, և Յղու-
թիւն Աննայէն՝ Դեկտեմբեր 8 (1)։

Աղօթքներու և մազթանքներու մէջ զանիկայ
բարեխօս կը բռնենք։

Մեր Հայրապետներ «Մեծացուսցէ» ներով
և ուրիշ գողտրիկ շարականներով գոված ու եր-
գած են Ս. Կոյսին փառքն ու մեծութիւնը։

Տեառնընդառաջ

Յիսուս Քրիստոս, Երբքառասուն օրուան եղաւ,
իր մայրը՝ Մարիամ՝ Յօվսէփին հետ, Հրէաներու
ոովորութեան համամատ, տարաւ զանիկայ Տա-
ճարը, եւ որովհետեւ աղքատիկ ընտանիք էին,
չունէին մեծազին նուերներ, ուստի իրենց հետ
առին երկու տարակներ։

Հոն. Սիմէոն անուն ծերունին, որ Աստուծմէ
հրաման առած էր Փրկիչը տեսնելէ վերջ մեռ-

[1] Այս տօներէն զատ, Եղեղեցին նմանապէս կը կատա-
րէ «Գիւտ Գոտուոյ եւ Գիւտ Տիոյ Ս. Աստուածածնի» տօները։

նիւ, գիրկն առաւ Յիսուս մանուկը՝ օրհնեց եւ ըստ . « Ա.Հա՛ աչքս տեսաւ Փրկիչը՝ Հեթանոսներուն լոյսը , ասկէ վերջը թո՛ղ մեռնիմ» : Ա . Կոյս Մարիամին ալ ըստ . « Ա.Հա՛ ասիկա (Յիսուս) իսրայէլի մէջ հակառակութեան նշան ըլլալով շատերուն կորսուելուն և շատերուն ալ ապրելուն պատճառ պիտի ըլլայ: Եւ քու անձէդ սուր պիտի անցնի , որպէս զի բազում սրտերու խորհուրդները յայտնուին » : (Ղուկ . Գլ . Բ . 34—35):

Հոն էր նաև Աննա անունով որբեւայրի Մարգարէ կինը , որ շնորհակալ եղաւ Աստուծոյ՝ Մեսիան , աշխարհի փրկիչը , տեսնելուն համար :

Տեառնընդառաջի տօնը կը կատարէ մեր Հայոց Եկեղեցին՝ Ծնունդէն քառասուն օր վերջը , այսինքն Փետրուար ամսու 14ին՝ անփոփոխ . Տեառնընդառաջ կը նշանակէ՝ « Ճիրոջ առջեւ ելլել վառուած մոմերով ու անուշահոտ խունկերով » :

Երբ արարողութիւններն աւարտին , բարեպաշտ ժողովուրդներ՝ մոմ ի ձեռին կ'երթան իրենց տան ճրագները վառել: Կանուխէն , կ'երեւիթէ , Եկեղեցին մէջ կը վառէին կրակ , բայց արդիւուեր է: Տօնացոյցը կը գրէ . « Կրակի բոլորտիքը դառնալ արհամարհելի բան է , վասն զի տգէտ մարդիկներ մտցուցած են զայն » :

Առաջ , երբ Հայերը կռապաշտ էին , բաց տեղեր ահագին կրակներ կը վառէին ի պատիւ իրենց շաստուածներուն , և երիտասարդները մէկ կողմ օրիորդները միւս կողմ պար բռնած՝ կը


խաղային և կը ցատքէին բոցերուն վրայէն . Հիմայ ալ կայ այդ սովորութիւնը մեր մէջ : — Թաղերու մէջ փսիաթներով և կողովներով հիւսուած խարոյկներ կը վառեն , որուն ռամիկ ժողովուրդը Տերեսաւ անունը կուտայ : Հայ ժողովուրդը կանխաւ Պարսիկներու պէս կրակ կը պաշտէր միանգամյն , բայց այժմ քրիստոնեայ ժողովուրդն Աստուած կը փառաբանէ լուսավառութեամբ , վասն զի Յիսուս Քրիստոս եղաւ աշխարհի սիրոյ կրակը և ճշմարիտ լոյսը :

Այս Տեառնընդառաջի տօնին երդուած « Մարմնացեալդի ի կուսէն » և ուրիշ շարականներն Յիսուսի տաճար երթալը , Ծերունիէն ընդունուիլը և համայն աշխարհի տրուած մեծ աւետիսները կը հռչակին :

Ծաղկագարդ

Յիսուս , երբ կը մատենայ թեթվագէ և Բեթանիա գիւղերուն , իր աշակերտաներէն երկուքը կը խրկէ . որպէս զի երթան բերեն կապուած աւանակ մը , ըսելով թէ Տէրը անոր պէտք ունի :

Աշակերտաները կը կատարեն Յիսուսի հրամանը , հանդերձներ կը դնեն գրաստին վրայ և կը հածցնեն Յիսուսը . ժողովուրդը ցննաթեամբ՝ ո-



մանք իրենց հանդ երձները, և ուրիշներ ծառերէ սոտեր կոտրելով՝ ճամբուն վրայ կը սփռէին աղաղակելով. «Ովսաննա որդուոյ Դաւթի, օրհնեալ եկեալդ անուամբ Տեառն», Այսպիսի հանդէսներով մոռաւ Յիսուս Երուսաղէմ, աակայն ի գութ շարժելով՝ լացաւ անոր ապագայ կործանումին վըրայ. վասն զի շճանչցաւ Աստուծոյ այցելութեան ժամանակը.

Ամէն եկեղեցիներ կը զարդարուին արմաւենիի և ձիթենիի ճիւղերով ու ծաղիկներով, անոր համար սյս տօնը կը կոչուի Ծաղկազարդ. Հայրապետներու գրած գեղեցիկ շարականները մեզի կը բացատրեն թէ Քրիստոս հեթանոս ժաղովուրդներն ալ հրաւիրեց Աստուծոյ որդեգիր և արքայութեան ժառանգ ըլլալ. Այս տօնին կ'երգուին «Որ վերօրհնիս ու Թագաւոր գոլով» «Ուրախ լե՛ր, սուրբ եկեղեցի» շարականները.

Ծաղկազարդի երեկոյին կը կատարուի Դուլնբացեմի արարողութիւնը, օրինակ Քրիստոսի միւս անգամ գալստեան և գատաստանի, ժամերգութենէն վերջ կը սկսի արարողութիւնը. Դպիրներ ապաշխարութեան շարականներ կ'երգեն, երէց քահանան լալագին կը խնդրէ Աստուծմէ որ ողորմութեան դուռաները բանայ և ընդունի զինքն ու մանուկները, սյսինքն ժողովուրդը. Ու երբ ներսը գտնուող քահանան՝ Աստուծոյ կողմէ՝ մեղաւորներու խոստովանութիւնն ու ապաշխարութիւնը կը լսէ, զանոնք կը հրաւիրէ

ժառանգելու խոստացուած արքայութիւնը: «Եկա՛յք, օրհնեալք Հօր իմոյ » ըսուելէ վերջը՝ խորանին վարագոյրը կը բացուի և գոհաբանական երգ մը և Աւետարան կը կարդացուի, վասն զի արժանի եղան տեսութեան անմահ փեսային Քրիստոսի:

Աւագ Նաբար

Յիսուսի վրկագործութեան ամենամեծ խորհուրդը՝ սիրոյ և բարոյականի վսեմ դասերն՝ այս շաբթու եկեղեցին մէջ կ'աւանդուին. ուստի այս շաբաթը կոչուած է Աւագ, այսինքն Մեծ-Նաբաթ.

Բշ. — Աս իրիկուն մեր՝ Հայոց՝ եկեղեցին Ս. Գրքէն Ծննդոց առաջին գլուխները կը կարդայ երբեւ յիշատակ արարչագործութեան և նախածնողքի մեղանչելուն:

Դշ. — Յիսուս կը մարդարէանայ Տաճարին և երուսաղէմի կործանումը, և անոնց նկարագէրը կ'ընէ: Վերջին դատաստանի պատկերները մեր աչքին առջև կը դնէ: Տանուաեր Մարդու և իմաստուն կոյսերու առակներով: Աս իրիկուն նոյնպէս Զրհեղեղինկարագրութիւնը և նոլի տապանէն ելլելուն պատմութիւնը կը կարդացուին:

Դշ. — Քահանայապետներ, ծերեր և դպիր-

Ներ կը խորհին Յիսուսը բռնել։ Յուղա՝ տասն-
երկուքէն մին՝ ստակով կը խոստանայ յարմար
առթիւ զԱյն մատնել անոնց ձեռք։ Երեկոյին Ս-
Գիրքը կը խօսի Սոդոմ և Գոմոր քաղաքներուն
հրակէղ կործանման և Արրահամի միջնորդու-
թեան վրայ։

Եշ.՝ Յիսուսի տնօրինական գործերը կ'ըս-
կըսին։ Ճաշու ժամուն ապաշխարութեան կարդ
կը կատարուի. Սաղմոսներէ և գրքերէ վերջ Ս.
Բարսեղ Հայրապետի աղօթքը կը կարդացուի և
ապաշխարուղներուն վրայ ալ Յովհանն Ոսկերեւանի
օրհնութեան աղօթքը։ Յիսուս այսօր կը հաս-
տատէ ամենասուրբ Հաղորդութեան խորհուրդը
Վերնատան մէջ. կ'օրհնէ հացն, ու կուտայ աշա-
կերաներուն՝ ըսելով. «Առէք, կերէք, այս է
մարմին իմ.» Բաժակ մը գինի առնելով՝ կը
գոհանայ և կ'ըսէ. «Արբէք ի դմանէ ամենեք-
եան, զի այդ է արին իմ նորոյ ուխտի, որ ի վե-
րայ բազմաց հեղանի ի թողութիւն մեղաց։»
Այս աւետարանի ընթերցումէն վերջը, Հաւատամի
ատեն, սեղանը՝ որ բոլորովին սպիտակ զարդար-
ուած և գոց է՝ կը բացուի. այնուհետեւ հան-
դիսաւոր պատարագ կը մատուցուի։

Իրիկունը Քրիստոս խոնարհութեան և մար-
դասիրութեան օրինակը կուտայ. կը նստի իր ա-
շակերտներուն առջև և կը լուայ անոնց ոտքերը.
պատուիրելով որ իրարու նոյնը ընեն. Ոտնլուայի
կարգը, զոր մեր եկեղեցին կը կատարէ, յօ-

բինած է Ս. Եփրեմհայրապետը, և մեր Գրիգոր
Վկայասէր կաթուղիկոսն ալթարդմանած է ինչ-
պէս կը գրէ Տօնացոյցը. Այս միջոցին կատար-
ուած աղօթքներն ու տաղերը չափէն աւելի յու-
զիչ և զգայուն են իրենց գրուածքով ու եղա-
նակով. Հինգշաբթի գիշեր կը կոչուի Լացի Գի-
շեր. ողբագին շարականներու ընդմիջումով Ա-
ւետարաններ կը կարդացուին, սեւասքող խորա-
նին մոմերը կը մարին. ի նշան Յիսուսի աշա-
կերտներուն ցրուելուն. վերջապէս, կը մնայ մի-
այն մոմ մը ամբողջ Տաճարի ահաւոր մթութեան
մէջ, և տխուր արարողութիւնները կ'աւարտին
«վերջին կտակ ցով։

Ուր.՝ Յիսուսի շարչարանքներուն, խաչելու-
թեան և թաղման յիշատակն է։ Տխուր է եկե-
ղեցին, ցորեկը խաչելութեան ու երեկոյին թաղ-
ման կարգ կը կատարէ. Ամենէն հոգենուագ շա-
րականները կ'երգուին. «Պարգեւատուն ամենե-
ցուն» շարականը իր բարձր գրուածքով և յու-
զիչ եղանակով ամեն աչքերէ արցունքներ կը
խլէ.

Շբ.՝ Յիսուս թաղուած է, գերեզմանը կը
կնքուի և պահապան զինուորներ կը դրուին քա-
հանայապետներուն կողմէ. Երեկոյին Ս. Պատա-
րագ կը մատուցուի. Ճրագալոյց է Յիսուսի Յա-
րութեան։

Քրիսոսի Համբարձումը

Յիսուս, իր յարութենէն վերջ, քառասուն օր աշակերտներուն երեւալով, զանոնք կը հրահանդէ, կը հրամայէ Աւետարանը քարողել բոլոր աշխարհի. բայց կը պատուիրէ որ սպասեն երուսաղէմի մէջ այն շնորհքին, զոր պիտի ընդունէին Ս. Հոգիին գալովը:

Եւ զօրացնելով զանոնք յոյսով, և հաստատելով հաւատքի մէջ՝ տարաւ մինչեւ Բեթանիա և անկէ Զիթենիներուն լեռը: Հոն քաղկատարած՝ օրհնութիւն տուաւ և վերացաւ դէպի երկինք, և ամպը զԱնիկա ծածկեց առաքեալներուն տեսութենէն: Մինչդեռ անոնք ապշած՝ Յիսուսի ընթացքը կը դիտէին, ահա՛ երկու հրեշտակներ, սպիտակ հանդերձներով, մարդկեղէն կերպարանքով երեւալով՝ ըսին անոնց: Ա.յս Յիսուսը որ երկնք վերացաւ, այնպէս պիտի գայ օր մը: Այն ատեն առաքեալներն երկրպագելով՝ ուրախութեամբ գարձան երուսաղէմ և հանապազ տաճարին մէջ էին, կը գովէին և կ'օրհնէին Աստուած, և կը սպասէին երկնային զօրութիւնն ընդունելու:

Համբարձման տօնը միշտ հինգշաբթի օր կը պատահի, և այս տօնին կ'երդուին «Որք տընկակից», «Համբարձաւ Տէրն մեր, և օրուան պատշաճ ուրիշ շարականներ»:

Երկրորդ Ծաղկազարդ

Համբարձման տօնին յաջորդող կիրակին կը կոչուի Երկրորդ Ծաղկազարդ: Առաջին Ծաղկազարդը, ինչպէս ըսինք, Քրիստոսի յաղթական մուտքն էր Երուսաղէմ, իսկ Երկրորդ Ծաղկազարդը յիշատակ է Յիսուսի «վերին Երուսաղէմ» մտնելուն՝ հրեշտակներու առաջնորդութեամբ:

Հին աւանդութիւն մը կ'ըսէ թէ՛ Ս. Գրիգոր Լուսաւորիչ: Խոր վիրապին մէջ գտնուած ատեն, իրեն սպասաւորութիւն կ'ընէր հրեշտակ մը: Երբ այս կիրակիին չ'երեւիր հրեշտակը, Լուսաւորիչ կը հարցնէ պատճառը, ու կ'իմանայ որ Քրիստոս համբարձած ժամանակ հրեշտակներու չորրորդ գասակարգէն անցած ըլլալով՝ ամեն տարի այդ օրը տօն կը կատարեն եղեր, եւ որովհետեւ ինքն ալ այդ գասին կը վերաբերէր, հարկադրուած էր մասնակից րլլալ իր ընկերներուն հանդէսին եւ ուրախութեան:

Ա.յս տօնին յատուկ երդուած «Մեծահրաշ» շարականը՝ զոր Գրիգոր Վկայասէր կաթուղիկոսը գրած է, կը պատմէ այդ աւանդութիւնը:



Տօն Երեւման Ս. Խաչի

Կոստանդիանոս կայսեր տղուն կոստանդի օրով, Երուսաղէմի վրայ Գողգոթայէն մինչև Զիթենիներուն լեռը՝ լուսաւոր կերպով կ'երեւի Յիսուսի Ս. Խաչին նշանը, զարմացնելով բոլոր Հրեաներն, ու շատերն հաւատքի դարձնելով Քրիստոսի 352 թուականին։ Երուսաղէմի կիւրեղ հայրապետը տեսնելով այս հրաշալի երեւումը եւ կատարուած սքանչելիքը՝ պատմութեան ձեւով կը հազորդէ կայսրին։ Այս թուղթը տօնին օրը կը կարդացուի առտուան արարողութիւններու միջոցին։

Ինչպէս Խաչի շատ մը շարականներ, նոյնպէս այս տօնին յատուկ երգուած շարականներն ալ գրած է մեր հայրապետներէն Սահակ Զորափորեցի պատուական կաթուղիկոսը, ա'յնքան հոգեշունչ, ա'յնքան իմաստալից կերպով։

Հոգեգալուս


Յարութենէն քառառուն օր վերջը, Երբ Քրիստոս երկինք համբարձաւ, արդէն Ս. Հոգին առաքեալներուն խրկել խոստացած էր, որ զա-

նոնք լուսաւորէ և հրահանգէ։ Մատաթիան, Յուղայի տեղ աղօթքով և վիճակով ընտրուած էր առաքեալներու թիւին մէջ, եւ երբ յիսուներորդ (Պէնտէկոստէ) օրը ժողովուած էին վերնատան մէջ, սաստիկ շարժում մը եղաւ, և Ս. Հոգին հրեղէն լեզուներով իշաւ առաքեալներուն վրայ, տալով անոնց՝ իմաստութիւն, չնորհք եւ հանճար՝ ալ եւ այլ լեզուներ խօսելու և քարողելու համար։

Ամէնքը սորվեցան զատ զատ լեզուներ, ինչպէս Պետրոս՝ Հռովմայեցւոց լեզուն, Փիլիպպոս՝ Արաբացւոց, Յովհաննէս Կիլիկեցւոց, Բարթուղիմէոս՝ Մարաց, Թադէոսն ալ ուսաւ Հայոց լեզուն. և աշխարհի ամէն կողմը քարոզեցին Աւետարանը։ Թադէոս առաքեալ այս միջոցներուն գնաց Հայերուն մէջ, Տիրոջ խօստումին համեմատ, և սկսաւ քարոզել։

Առաքելոյ աղաւնոյ շարականը և միւս բոլոր այս տօնին յատկացեալ երգերը գրած է Ս. Ներսէս Շնորհալի հայրապետը։

Այս Պէնտէկոստէի տօնին կը կարդայ մեր եկեղեցին Ներսէս Լամբրոնացիին գրած մէկ սքանչելի ճառը, լի բանաստեղծութեամբ և վսեմ գաղափարներով։



Վարագայ Խաչ

Խաչի նշանաւոր հրաշքներէն մէկը կատարուած է Վարագայ լեռին տակ։ — Հայերուն մէջ աւանդութիւն կար թէ Ս. Հռիփսիմեան կոյսեր երբ ՚ի կղետիանոս կայսրին ժամանակ հալածուեցան, իրենց հետ ունեին թիսուսի խաչափայտէն մաս մը, ու երբ մի քանին հասան այն լեռին վրայ և վախճանեցան, այդ նուիրական նշխարն ալ անյայտ եղաւ։

Այս բանը գիտնալով՝ ճգնաւոր մը, Թաղիկ անուն, 653 թուականին նոյն տեղ, վանքի մը մէջ առանձնացած՝ կը խնդրէր Աստուծմէյայտների բեն այն գանձը։ Թաղիկի աղօթքն ընդունելի կ'ըլլայ Աստուծոյ, և խաչափայտը տասներկու լուսեղէն սիւնով կ'երեւի ամպերու մէջէն։

Մեր Ներսէս Գ. Կաթուղիկոսը, որ Շինող կը կոչուի, աս լսելով՝ առանձին տօն սահմանեց և յօրինեց վայելուչ շարական «նշանաւ ամենայալթ խաչիւդ» անունով։

Գիւտ Խաչ

327 թիւին, կոստանդիանոսի մայրը, 79 տարեկան, բարեպաշտութեամբ զարդարուած, կուղէ Երուսաղէմի մէջ փառաւոր եկեղեցի մը կանգնել։ Հոն կը տեսնէ ողորմելի վիճակը քաղաքին, վասն զի հեթանոս մարդիկ Գողգոթայի վրայ կուռքերու մեհեաններ կանգնած էին։

Այս Քրիստոսասէր դշխուն կործանել տուաւ լանոնք, և աւանդութեամբ գտաւ Փրկչին տապանը, զոր պեղել տուաւ։ Երեք խաչ երեւցան և մեռեալ պատանիի մը յարութենէն յայտնուեցաւ Քրիստոսի խաչը, զոր ոսկի տապանակի մէջ պահել տուաւ և շինեց եկեղեցի Քրիստոսի Յարութեան անունով։ Մի և նոյն ժամանակ, կանգնեց երկու եկեղեցի ոլ, մէկը Բէթղէհէմ՝ ի պատիւ Ծննդեան և միւսը Զիթենիներուն լեռը՝ ի յիշատակ Քրիստոսի Համբարձման։ շատ մը բարեգործութիւններէ վերջը՝ գարձաւ իր որդիին բով։

Այս խաչին երգուած «Հրաշակերտ», և «Այս օր խնդրի» շարականները խաչի սքանչելիքն ու աստուծածասէր դշխոյին հաւատքը կը սորվեցնեն։

Ս. Գրիգոր Լուսաւարիչ

Այս աստուածարեալ եւ մեծ անձնաւորութիւնը, Հայերը քրիստոնէական լրսի մէջ բերելուն համար, կոչուեցաւ Լուսաւորիչ։

Մեր բոլոր եկեղեցական հայրերուն մէջ գըլխաւորը կը հանդիսանայ իր առաքելական քարոզութիւններուն համար, Քրիստոսի և եկեղեցին սիրուն համար դառն տանջանքի համբերեւէ վերջը՝ ձգուեցաւ մահապարտներու խոր վիրապին մէջ, մնալով անմսաս 14 երկար տարիներ՝ Աստուծոյ հրաշքով։ Իր ամբողջ կեանքն անցուց ծառայելով եկեղեցին և արժանի եղաւ թագեսս առաքեալին ձեռքով հաստատուած և հալածանքի պատճառով յաջողութիւնը առժամաբար ընդ հատուած աթոռին վրայ բազմիլ, ձեռնադրութեամբ կեսարիոյ Ղեռնդ Յոյն հայրապետին։

Եկեղեցին արժանավայել կերպով կը պատուէ այս սրբազն Հայրապետը, միշտ իր աղօթքներուն և մաղթանքներուն մէջ զանիկա բարեխօս կը բռնէ, և տարին երեք անգամ ալ կը կատարէ անոր յիշատակը։

Մեծ պահքին վերջին շաբթուն կը կատարէ վիրապը ձգուելուն տօնը, ամառուան մէջ կը տօնէ վիրապէն ելլելունյիշատակը, և անկէ տասնը հինգ օր յետոյ, մեծապայելուչ հանդէսներով

կը կատարէ անոր սուրբ նշխարներուն գիւտի տօնը։ Վասն զի այս հայրապետը Մանեայ այրին մէջ առանձնացած էր, թողլով իրեն յաջորդ իր որդին Արիստակէսը, ու կը պարապէր ճգնութեան և շարունակական աղօթքի։ Մահուանէն վերջը՝ մարմինն անյայտ մնացած էր մաբդիկներէ, եւ Աստուած, որ մարդոցմէ գաղտուկ եղած բաներն երեւան կը հանէ, հաճեցաւ այս մեծ սուրբին նշխարներուն տեղն ալ յայտնել ճգնաւորի մը, Գառնիկ անուն, որ գտաւ ծառի մը խոռոչն մէջ լուսափայլած, և մեծ պատիւով ու շքեղ հանդէսով, անհամար ժողովուրդներ այդ սքանչելագործ նշխարները տարին ամփոփել թորդան աւանի մէջ, և անկէ վաղարշապատ, ուր փառաւոր եկեղեցի մը շինել տուած էր Ս. Գրիգոր և անուանած իշմիածին, որուն տօնն ալ յատուկ կը կատարէ Հայոց եկեղեցին։

Ոնոր աջ բազուկը կը գտնուի այժմ Ս. Էջմիածնի մէջ, և բոլոր եկեղեցիներ ունին Լուսաւորչի անունով յատուկ մասունք, որոնցմով բը-ժըշկութիւն կ'ըլլայ հաւատացեալ հիւանդներու։

Սուրբ Թարգմանիչներ

(ՍԱՀԱԿ ՈՒ ՄԵՍՐՈՊ)

Այս երկու մեծ Հայրապետները պատճառ եղան, հազար հինգ հարիւր տարիներէ աւելի առաջ, մեր ազգին այրութենը հնարելու։ Ահա անոնց համառօտ պատմութիւնը։

Ս. Մեսրովակ, Հացեկաց անուն գեղէն, Մեծն Ներսէս հայրապետի աշակերտ, արքունիքին ատենադպիր եղաւ, որովհետեւ լաւ գիտէր Յոյն, Պարսիկ և Ասորի լեզուները։ — Թողլով ամուսնական կեանքը՝ վանք մը մտաւ և շատ մը աշակերտներ ունեցաւ իր քով։ Նոյն ժամանակ Հայ ազգին Հայրապետն էր սահակ։

Մեսրովակ վարդապետ, թէև փափաք ունէր ժողովուրդին Աստուածաշունչ գիրք ուսուցանել, սակայն Հսյերը մասնաւոր տառեր չունենալնուն և եկեղեցական ամեն արարողութիւններն Ասորի և Յոյն լեզուներով կատարուելուն համար, խորհեցաւ գիր հնարել և այս գեղեցիկ խորհուրդը յսյունեց Ս. Սահակին։

Ս. Մեսրովակ, աջակցութեամբ Հայրապետին, գնաց շատ մը քաղաքներ օժանդակութիւն գտնելու համար, ինչպէս նաև Ասորի Դանիէլ եպիսկոպոսին քով, որմէ կ'երեւի թէ բաւական օդտուեցաւ բաղաձայն գրերու մասին։ Սակայն

իր փափաքին կատարելապէս չհասնելով ապաւինեցաւ Աստուածոյ զօրութեան և տեսիլքին մէջ տեսաւ թաթ մը որ կը գրէր ձայնաւոր տառերը «Ա, Ե, Է, Ը, Ի, Ո, Խ, »։

Ս. Մեսրովակ մեծապէս ուրախացած՝ առաջին անգամ յունարէն լեզուէ հայերէնի թարգմանեց Սողոմոնի Առակենար զիրք և ապա մեծ աշխատութեամբ Հին ու Նոր կտակարանը, Յովհան և Յովսէփ աշակերտներով, և այլն, և այնքան հրաշալի թարգմանեցին ոռ օտար ազգեր սքանչացած՝ «Թարգմանութեանց» անուանեցին զայն։ ԱՌ այնուհետեւ ամէն տեղ տարածուեցաւ Հայ լեզուի ուսումը դպրոցներու միջոցաւ։

Որչա՞փ պէտք է յարգենք ու սիրենք այս պատուական վարդապետները, որոնք Մովկէսներ եղան մեզի համար, վասն զի լուսոյ շահեր փառեցին ամենուս սրտին ու մտքին մէջ։ Ս. Սահակի մարմինը կը հանգչի Աշտիշատի⁽¹⁾ մէջ և Մեսրովինը Օշական՝ փառաւոր մատուռներով։

Ս. Թարգմանիչներու օրը դպրոցական տօն է։ ուստի երախտագիտական հանդէսներ պէտք է կատարուին ոյն օրը, ի պատիւ անոնց սուրբ յիտակին։

[Սյս մասին մանրամանաբար զրուած է ՆՈՐ ԴՊՐՈՑԻ Զ. Պրակին մէջ, երես 11—13։]

[1] Աշտիշատի արդի անունն է Տերիկ։

Սուրբ Կոյս Սանդուխիդ եւ Թաղէոս

Սանատրուկի դուստրն էր այս տասներկոտարեկան սրբուհի կոյսը՝ Սանդուխտ։ Թաղէոտառքեալին քրիստոնէական հաւատքը քարոզելով, դարձաւ հօրը հեթանոսական կրօնքն և հաւատաց Քրիստոնի։ Իր Սանատրուկ հօրը աղաչական և մերթ սպառնական ձայնը կարող չեղազանիկա խախտելու սուրբ հաւատքէն, և վերջապէս յանձն առաւ ամէն տանջանք ու բանտարկութիւն, և արժանի եղաւ վկայական մահուան։ Իր հօրը անգութ հրամանով դահճճի ձեռքով գլխատուելով։

Սրբուհին Սանդուխտ քրիստոնէական հաւատքի ճշմարտութիւնը իրեն արիւնով կնքեց, ուստե, սքանչացած կուսական այս քաջասրտութեավրայ, մեր երաշնորհ Ս. Հայրապետներէն մէկ գողտրիկ շարական մը յօրինած է։⁽¹⁾

Սանդուխտ վկայուհիին հետ կը տօնուի թագէոս առաքեալ, որուն վրայ պիտի խօսինք յաջորդ դասով։

Թաղէոս եւ Բարթուղիմէոս

Թաղէոս, որ Ղէրէոս ալ կը կոչուի, տասներկուքներէն մէկն էր, որ Տիրոջ երկինք համբառնալէն յետոյ, Թովմաս առաքեալով խրկուեցա

(1) Տե՛ս ՆԱՅ ԴՊՐՈՑ, Գ. Պրակ էջ 16 եւ Ե. Պրակ, էջ 14.

առ Արդար Եղեսիա քաղաքին մէջ, և հոն հասնելով բժշկեց զնա իր ցաւերէն և մկրտեց, քաղաքը դարձուց հաւատքի և Աղդէ անուն մէկը եպիսկոպոս ձեռնադրեց։ Սա աշակերտեց սուրբ Ոսկեան քահանաներն, Սրբուհին Սանդուխտ և ուրիշ շատեր, ուստի եւ կոչուեցաւ առաքեալ և հոգեւոր հայր Հայաստանեայց։ զոր ապա բռնելով Սանատրուկ՝ չարչարել տուաւ և հուսկ յետոյ անոր գլուխը սրով կտրեց։ բայց հաւատացեալ քրիստոնեաներ անոր սուրբ մարմինն ամփոփեցին գերեզմանի մէջ։

Բարթուղիմէոս, որ Նաթանայէլ ալ կ'ըսուի, Քրիստոսի տասներկու առաքեալներէն մէկն էր, որ Տիրոջ համբարձումէն վերջը, երբ իր ընկերները տիեզերքի ամեն կողմը ցըուեցան քարոզելու, ինք գնաց Պարսից, Մարաց։ Պարթևաց եւ այլ աշխարհներ։ ապա Հայոց մէջ, և հոն Սանատրուկի քոյրն Ոգուհի դշխուն, անոր հազարապետն և ուրիշներ դարձուց հաւատքի։

Հեթանոսները զանիկա բռնելով տանջեցին, մորթը աղիք ըրին, և ինքն եղաւ հայր և լուսաւորիչ մեր Հայաստանեայց եկեղեցւոյ։

Թաղէոս և Բարթուղիմէոս Սրբազն առաքեալներն, որոնց յիշատակը պանծալի կերպով կը կատարուի, եղան մեր ազգին առաջին Լուսաւորիչները, վասն զի անոնք սերմանեցին Քրիստոնէական հաւատքին զօրաւոր սերմը, որմէ բողբոջեցաւ Ս. Դրիգոր՝ երկրորդ Լուսաւորիչը։

Ա Խ Ա Գ Տ Օ Ն Ե Ր

Դաւիթ մարգարէ եւ Յակոբ առաքեալ

Դաւիթ, որ թագաւոր և միանդամայն մարդար կը կոչուի, Յուղայի ազգէն Բեթղէհէմացի Յես սէի կրտուեր որդին էր։ Աստուած ընտրեց այ պատանին, որ փեսայցաւ Սաւուղի և յետոյ ա նոր յաջորդ կարգեց բոլոր իսրայէլի վրայ և խոս տացաւ անոր երգմամբ՝ որդին նստեցնել ի թագաւորական աթոռին վրայ։ Դաւիթ, թէ՛ իր մարդարէ և թէ՛ իբր թագաւոր, երրայակա ազգին մէջ նշանաւոր և Աստուածոյ սիրելի դար ձաւ, անոր սերունդէն խոստացաւ Աստուած տա տիեզերքի փրկիչը. ասոր համար Աստուածահայ ալ կը կոչուի։ Այս մեծ մարդարէին կենսագրութիւնը ընդարձակօրէն կրնանք կարդալ Ա. Գրք պատմութեան մէջ։

Յակոբոս՝ փոքր և արդար անուանեալ՝ Քրիս տոսի տասներկու առաքեալներէն էր. որդի է Ալփեայ, վասնորոյ կը կոչուի Յակոբոս Ալփեայ և որովհետեւ որդի էր նաեւ Ա. Կոյս Մարիամ ազգական կնոջ մը՝ ուստի և կ'ըսուի եղբայր Տեառն

Ա.յս տօնին երգուած շարականն է « Յաղթո գտաւ » և սյլն։ Աւագ տօներուն կ'երգուի նաև « Ա.յսօր դասք հրեշտակաց ըը ա'յնքան յուղի Պետրոս, որ յունարէն վեմ կը թարգմանուի. Հեղբայր էր Անդրէասի։ Ունէր ջերմ սէր մը Յիսուսի վրայ և որչափ որ իր Տէրն ուրացաւ մատ-

Ս. Ստեփանոս նախասարկաւագ

Սուրբ Ստեփանոս առաջինն և նախապատիւ եօթն սարկաւագներէն՝ իր պէսպէս սքանչելագործութեամբ և քարոզութեամբ՝ աներկիւղ կը յանդիմանէր հրեաներուն խստասրտութիւնը, որուն համար ատեան կոչուեցաւ և դատապարտուեցաւ քարկոծուելու։

Իր տանջանքին մէջ կ'աղօթէր իր վրայ քար ձգողներուն և սպաննողներուն համար և մահուան ժամուն տեսաւ զբրիստոս հայրենական փառքին մէջ։

Ստեփանոս կոչուեցաւ առաջին մարտիրոս և նախասարկաւագ քրիստոնէական եկեղեցիի։ Ս. Ստեփանոսի շարականը, « Նահատակ բարի » որքա՞ն վսեմ կերպով շարադրած է մեր Յովհան իմաստասէր Օձնեցի կաթուղիկոսը. Ա.յս պատուական հայրապետին կ'ընծայուին նաև միւս աւագ տօներու հմտալից շարականները։

Պետրոս եւ Պողոս

Քրիստոսի տասներկու առաքեալներէն էր գտաւ և սյլն։ Աւագ տօներուն կ'երգուի նաև « Ա.յսօր դասք հրեշտակաց ըը ա'յնքան յուղի Պետրոս, որ յունարէն վեմ կը թարգմանուի. Հեղբայր էր Անդրէասի։ Ունէր ջերմ սէր մը Յիսուսի վրայ և որչափ որ իր Տէրն ուրացաւ մատ-

Նութեան գիշերը, սակայն յարութենէ վերջ
պաշտօն ունեցաւ Քրիստոսի հօտը՝ այսինքն ժողովուրդը՝ արածելու, և իրաւամբ շատ մեծ դեր կատարեց, անհամար հեթանոսներ դարձուց հաւատքի, և Յիսուսի անունով շատ հրաշագոյնութիւններ ըրաւ:

Այլ և այլ տեղեր Աւետարանը քարոզելէ բանտարկուելէ վերջը, կ'ըսեն թէ, Հռովմի ներոն կայսրէն տանջանքի մատնուելով գլխիվայխայուցաւ:

Պօղոս՝ (Նախ Սաւուղ կամ Սօղոս) փարիսեցերիտասարդը, որ սաստիկ հակառակորդ էր քրիստոնեաներուն, զանոնք շղթայակապ ընելով կտանէր քահանայապետին։ Սակայն անդամը, Դամասկոսի ճամբուն վրայ, սքանչելի լը մը տեսնելով և Տիրոջ կամքով Դամասկոսի մէ Անանիա անուն աշակերտէ մը մկրտուելով՝ դո՞ժունեայ առաքեալ մը դարձաւ, քարոզեց հեթանոսներուն և կոչուեցաւ «Հեթանոսներու Առաքեալ»։

Պօղոս առաքեալ Քրիստոսի հաւատալով, ամէն կերպով պատրաստ գտնուեցաւ Աւետարանը քարոզելու։ Եւ ո՞վ կրնայ պատմել ինչ որ ըրաւ իր ուղեւորութիւնները, քարոզութիւնները, անցքերն ու վիշտերն ընդարձակօրէն կրնանք կամ դալ «Գործք Առաքելոցի» մէջ։ Զանազան եները եթէ այս յոգնաջան Առաքեալի կեանքն ու գործերեթոսի Մայրերնին Սողովմէ խնդրեց Յիսուսի կարդացուին եկեղեցին մէջ, իրենց գրուածքի Գործք Առաքելոցին պատմած կերպով։

ու իմաստին կողմէ շատ վսեմ են։

Իբր 62 թուականին, Պօղոս առաքեալ Հռովմտարուելով հոն ալ չէր դադրեր իր աշակերտներն հրահանդելէ, և ստէպ կը գրէր անոնց՝ որ զանազան քաղաքներու մէջ իր քարոզութիւններով հաւատացած էին Տէր Յիսուսի։

Իր բանտարկութեան միջոցին գրեց Գաղատացիներուն, Եփեսացիներուն, Կողոսացիներուն, ինչպէս նաև Տիմոթէոս, Տիտոս և Փիլիմոն աշակերտներուն և Եբրայեցիներուն թուղթեր գրեց։

Կ'աւանդուի թէ այս բազմավաստակ Առաքեալը՝ Ներոն կայսրին հալածանքին ժամանակ, գլխատուեցաւ Հռովմէ դուրս բարձր տեղ մը, որ կը կոչուի Սաւուղեան զուրեր, բայց մարմինը Լուկինա անուն բարեպաշտ կին մը թաղել տուաւ իր ագարակին մէջ Ոստիա քաղաքը։ (*)

Որդիի Որուման

[ՅԱԿՈԲՈՍ ԵՒ ՅՈՎԱՆՆԻՍ]

Այս Երջանիկ առաքեալներն Յիսուսի շատ սիրելի էին. Ասոնք, երկու եղբայրներ, որդի էին Զերեթոսի Մայրերնին Սողովմէ խնդրեց Յիսուսի

(*) Աւելորդ չէ ըսել որ լաւ կ'ընեն Կրօնի Ուսուցիչն դալ «Գործք Առաքելոցի» մէջ։ Զանազան եները եթէ այս յոգնաջան Առաքեալի կեանքն ու գործերեցիներու դրած թուղթերը, որոնցմէ կ'ծունդութիւնը ուսումնասիրել տան աշակերտներուն՝ կարդացուին եկեղեցին մէջ, իրենց գրուածքի Գործք Առաքելոցին պատմած կերպով։

որ իր երկու որդիներն աղքայութեան մէջ նըստին՝ Անոր աջ ու ձախ կողմերը։ Ականատես եղան թիսուսի պայծառակերպութեան, Թափոր լեռին վրայ, և կոչուեցան Բաներիգիս, այսինքն Որդիք որոտման։

Յակոբոս առաքեալ քարոզելով Հրեաներուն՝ սրով Նահատակուեցաւ Երուսաղէմ, հրամանաւ Հերովդէսի, և առաջին մարտիրոսն եղաւ առաքեալներուն մէջ։

Իսկ Յովհաննէս առաքեալ, որ Աւետարանիշ էր միանդամայն, աստուածաբան անունն ալ կը կըէ։ Յիսուսի յոյժ սիրելին էր։ Պադմոս կղզին մէջ, ուր աքսորուած էր, գրեց Աւետարանն ու Յայտնութեան գիրքը՝ յունարէն լեզուով՝ Յիսուսի համբարձումէն յիսուն և չորս տարի ետքը։ Գրած է նոյնպէս Ընդհանրական և մէկ մասնաւոր թուղթեր։

Հարիւր տարեկան հասակի մէջ վախճանեցաւ Յովհաննէս։ իր ներկայութեան իսկ փորել տալով գերեզմանն՝ իր աշակերտներուն ձեռքով։

Հայոց Եկեղեցին տօնելով ասոնց յիշատակը՝ կը կարդայ նաև նոյն առաւօտուն « Հանդիստ Յովհաննու առաքելոյն » կոչուած դրութիւնը։

ՄԵԾ-Պահի

Էր ժամանակ մը որ Հայ-քրիստոնեայ ժողովուրդը Մեծ Պահքի օրերուն մէջ, խստակրօն կենցաղ վարելով աղ ու հաց կը ճաշակէր ։ ասոր համար այս օրերը կը կոչուին նաև աղուհացից օրեր։ Մեծ պահքն օրինակ է Քրիստոսի քառասնորդական պահքին և փորձութեանց, և նախածնողներուն դրախտէն արտաքսուելուն, ուստի և պահքով ու ծոմով ապաշխարութեան կը հրահիրէ Աստուած իր ժողովուրդը։

Մանենք Եկեղեցին։ ամէն ինչ սև ու մելամաղձիկ կը գտնենք հոն, վարագոյրները դոցուած են, կը տեսնենք Փրկիչը որ՝ Խաչն ուսը առած։ մեզ իրեն կը հրահիրէ։ պէտք է ապահէն յիշենք անոր կրած ամէն չարչարանքներն և ննդրենք իր անչափ գթութիւնը։ մտիկ ընենք և անաւանդ այն քարոզները, պատուէրներն ու արոյալից առակները, զորոնք Յիսուս խօսած է։ ատոնք ամէնէն վսեմ ու սրտագրաւ կտորներն ու սուրբ Աւետարանի։

Իւրաքանչիւր կէս օր՝ ծոմի զանդակահարութիւն կըլլայ, ապաշխարութեան ժամէ, աղօթք նելու ժամանակ է։ — Մանաւանդ ի՞նչ անուշ սրտառուչ են Արեւագալի երգերը, Յարեւեցց ։ ձգնաւորք ։ Լոյս եւ ձանապարհ, զորոնք արագրած է մեր հայրապետներէն մէկը Եղը ։ Եւ քիկունը, Խաղաղականի ժամուն, հոգեշունչ ու

նուիրական աղօթքներն ու մաղթանքները, ինչ
պէս՝ «Նայեաց միրով — իքէն հայցեմք՝
Հաւատով խոստովանիմ» . Աղուհացից կիրակի-
ներու շարականներն և ուրիշ ընտիր գոհաբանա-
կան աղօթքները, զորս երկնած ու երգած է յա-
ւիտենական յիշատակի արժանի ներսէս կլայի-
ցի՝ կամ Շնորհալի Ս. Հայրապետը:

Որբա՛ն լաւ է որ, ամէն ժողովուրդ այս քա-
ռասնորդական օրերու մէջ պահք բռնէ, ծով
պահէ, տանը մէջ ընտանիքով «Հսկում» կատարէ
նահապետական սովորութիւններու համեմատ
իր անձը առաքինական գործերով պատրաստ
Մարմնոյ եւ Արեան, և հոգեկեցոյց Յարութեա-
ծեառն:

ԽՈՐՃՈՒՐԴՔ ԵԿԵՂԵՑԻՈՑ

Կ. Ա. Մ. Պ. Ա. Շ. Ա. Մ. Ո. Ւ. Վ.

Մկրտութիւն եւ Գրում

Մկրտութեան սուրբ Խորհուրդն հաստատե-
քիստոս . երբ Յարութենէ վերջ լրկեց Առաք
եալները՝ բոլոր աշխարհ Աւետարանը քարոզելու
ըստ . «Մկրտեցէք զնոսա, յանուն Հօր և Որդ-
ւոյ և Հոգոյն սրբոյ» : Մկրտութիւնը անհրա-

ժեշտ է ամէն անոնց՝ որ կ'ընդունին քրիստոնէ-
ութիւնը,

Մկրտութիւնը երեք տեսակ է: — Արեւել-
եան կամ Հայ եկեղեցին իր երախան կը մկրտէ
ընկրմամբ, իբրև օրինակ երեքօրեայ թաղման եւ
Յարութեան Յիսուսի . մկրտութեամբ Ս. Միւ-
ռոնի դրօշմը կ'ընդունի երախան իր հինգ զգայ-
արանքներուն և կարեսոր անդամներուն վրայ ,
խոկ մկրտեալին կեանքի մաքրութեան և բարոյա-
կանի զարգացումին կարեսոր հոգը կըստանձնէ
կնքահայրը :

Արեւելտեան կամ Պապական եկեղեցին կը մը-
կրտէ նեղմամբ, իբրեւ նշան Քրիստոսի մկրտու-
թեան Յորդանանու գետին մէջ Յովհաննէս Մը-
կրտիչէն . իսկ Բողոքական եկեղեցին, քանի մը
յարանուանութիւններէ զատ, իր չափահաս ե-
րախան կը մկրտէ սրսկմամբ, նշանակ Ս. Հոգին
ինելուն:

Այս խորհուրդին մէջ օրինաւոր պաշտօնեան
է բահանան, մեղքը սրբելու արտաքին նշանն է
զուրը, և աղօթքն է «Մկրտեմ զեեզ յանուն Հօր
և Որդւոյ և Հոգոյն Սրբոյ» :

Նախնի դարերու մէջ, անոնք որ մկրտուած
չէին, Ս. Խորհուրդին՝ այսինքն Ս. Հաղորդու-
թեան չպիտի մօտենային, այլ միայն ներկայ կը
գտնուէին պատարագի առաջին մասին, որ կը
կոչուէր Երախայից Պատարագ: Երախայ անունը, որ
չմկրտուած՝ (կրօնքի մէջ մանուկ)՝ կը նշանակէ,

կը տրուէր այն բոլոր քրիստոնեաներուն, որոնք նորեկ էին, հաւատքի վարդապետութիւններն ու դաւանութիւնները՝ Հայր մեր, Հաւատամի, Փառք ի բարձունք, և այլն՝ ուսանելու պէտք ունէին. ուստի երբ Սարկաւագը կը ձայնէր. — « Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից և մի՛ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդ » , անոնք կ'երժային եկեղեցին գաւիթմները, որոնք այն ժամանակ ընդարձակ կը շինուէին, և հոն կ'ազօթէին Աստուծմէ չնորհք հայցելով.

Հաւատացեալները, մկրտութենէ վերջ, Ս. Հոգին գրոշմը կ'առնէին (Գործք. լ. 17. Ժ. 5). այսպիսի սրբութենէ յետոյ՝ Սուրբ կ'անուանուէին իբրև նշան հեթանոսներէն որոշուելու,

Ապաշխարութիւն

Հայոց Ս. Եկեղեցին վարդապետութեան համեմատ, երբ ապաշխարողը քահանային առջև կը խոստովանի իր մեղքերը, « Մեղայ Ամենասուրբ երրորդութեան առվ զղջումը կը յայտնէ, քահանան՝ իբրև միջնորդ Աստուծոյ և մարդուն՝ իր կարգովը արձակում կուտայ « Ողորմեսցի » ազօթքով, և յորդորակներէ վերջ կարողութիւն կը մաղթէ որ արժանի ըլլայ հաղորդ ըլլալու Յիսուսի Մարմինին ու Արիւնին:

Կանուխէն, խոստովանութիւնը երկու տեսակ էր. — թեթև յանցանքներու համար յունկանէ, իսկ ծանր յանցանքներու համար նրապարակալին. Ծանր յանցաւորները սուգի զգեստով եպիսկոպոսին առջեւը կուգային. և իրենց գլուխին վրայ մուխիր ցանելէ վերջ, ապաշխարողներու չորս հետեւեալ կարգերէն կ'անցնէին:

1. Հեծենալներ՝ որ Եկեղեցին գաւիթին մէջ կեցած՝ աղօթք կ'ընէին: 2. Ունկնդիրներ որ Եկեղեցիի դուռին քով կրնային կենալ և քարոզ մըտի ընել: 3. Գետնամածներ, որ ծունկի վրայ եալ աղօթքի ներկայ կ'ըլլային, բայց « Մի՛ ոք յապաշխայից ոի ատեն դուրս կ'ելլէին: 4. Կանգուն կեցողներ, որ ոտքի կայսած՝ պատարագ կը տեսնէին, բայց չէին կարող հաղորդուիլ.

Ս. Հաղորդութիւն

Հաղորդութեան Ս. խորհուրդն հաստատեց Քրիստոս վերնատան մէջ, Աւագ Հինգշաքթի օրը: Երբ աշակերտները սեղան նստած էին, Յիսուս օրհնեց հացն և անոնց տուաւ ըսելով « Առաքէք, կերէք, այս է մարմին իմ» . յետոյ օրհնեց գինին ըսելով՝ « Արբէք ի սմանէ ամենեքեան այդ է արիւն իմ նորոյ ուխտի » :

Հաղորդութիւնը անխմոր հաց և անապակ

գինի է, բայց Ս. Պատարագի մէջ քահանային աղօթքով (Որդի Աստուծոյ և Հոգի ԱԱստուծոյ աղօթքներու ատեն), նշխարն ու գինին կը փոխարկուին « ի Մարմին և յԱրիւն Որդւոյն Աստուծոյ » և կը արուին արժանաւորութեամբ մտեցողներուն։ իւրաքանչիւր քրիստոնեայի պարտաւորութիւնն է տարին հինգ տաղաւարներուն կամ գոնէ Ս. Ծնունդին և Ս. Զատկին ճաշակ առնել, նախապէս իր անձը սրբութեամբ պատրաստելով։

Նախնի հաւատացեալներն երբ կը հաղորդուէին, ձեռքերնին խաչաձեւ և իրարու պայդրուած կը մօտենային Ս. Խորհուրդին և Պատարագիչ քահանան անոնց աջ ձեռքին մէջ կը գնէր Ս. Մարմինէն, և կիները կամ կոյս աղջիկները, որոնք այր մարդիկներէն վերջը կուգային հաղորդուելու, ձեռքերնուն վրայ սպիտակ պատառ կամ շղարշ ունենալով կը մերձենային.— Սուրբ արիւնէն ալ կա՛մ Սկիհը բերաննին գնելով կը խմցնէին ամէն հաղորդուողներուն, և կամ դգալով կուտային. բայց վերջը, մարմինը արիւնին հետ թաթաւելով կուտային հաւատացեալին բերանը, ինչպէս կընէ այժմ չայ եկեղեցին,

Բարեպաշտ հաւատացեալներն հաղորդութենէ ետքը կը կատարէին աղքատներուն կերակուր տալու սովորութիւնը, զոր կը կոչէին Սէր կամ Ագապ։

Ամուսնութիւն

Ամուսնութիւնը կամ պսակը փեսային և հարսին մէջ եղած միութիւնն է՝ Աստուածային օրհնութեամբ և քահանային աղօթքով։ Պսակն՝ ինչպէս հին ժամանակ նոյնպէս եւ այժմ՝ քրիստոնեաներուն համար անլուծելի է, միայն ամուսիններուն մէկուն մահով լուծուած կը համարուի. այս պարագային մէջ, աղատ է այրը կամ կինը ամուսնանալ որո՛ւ հետ որ ուղէ։ Ամուսնութիւնը օրինակ է Քրիստոսի հոգեւոր միաւորութեան եկեղեցիին հետ։ Պսակի խմաստալից ազօթքներն ու օրհնութիւնները գրած է Յովհան Մանդակունի Խորհազարդ հայրապետը։

Ձեռնադրութիւն

Սուրբ Հոգիին գալուստէն վերջ, երբ Առաքեալներն այլ և այլ գաւառներ ցըռւեցան քարոզութեան համար, իրենց յաջորդներ կը գնէին հաւատացեալներն հրահանգելու եւ խորհուրդները մատակարարելու համար։ Ասոնք եպիսկոպոս կամ տեսուչ անունը առին՝ որոնք, իրեւ յաջորդ առաքեալներու, կը կառավարէին եկեղեցին և հրահանգ կը ստանային անոնցմէ՝ մասնաւոր թուղթերով։

Առաքեալներն այս ընտրութիւնը ձեռնարութեամբ՝ այսինքն ձեռք դնելով՝ և աղօթել կը կատարէին, և կը խրկէին ձեռնադրուածն ըլ զանազան քաղաքներ՝ քարողելու համաԱյսպէս, Յովհաննէս Աւետարանիչն Եպիսկոպ ձեռնադրեց Զմիւռնիայի համար Ս. Պողիկարպ և Անտիոքի համար՝ Ս. Իգնատիոս Աստուածագեացը։ Պողոս առաքեալ նմանապէս իր երկ աշակերտները, Տիտոսն ու Տիմոթէոսը, ձեռնադրեց։

Եպիսկոպոսներն ալ, առաքեալներու կող ընդունուած չնորհքին և իշխանութեան համատ, Եկեղեցին ժառայելու արժանաւոր Ըծայացուները կը ձեռնադրեն կամ կարդ կտան անոնց։

Հիւանդներու Խորհուրդ

Կանուխէն, Եկեղեցին սովորութիւնն էր հի Դուռապանութիւն. — Այս պաշտօնը՝ ինչպէս աւանդին բժշկութեան և միսիթարութեան հանունէն յայտնի կ'երեւի, էր Եկեղեցին պահպամար օճանել իւղով. ինչպէս մինչեւ հիմայ կ'ըննել՝ պէտք եղած գործերը կատարելով։ պապական Եկեղեցին. բայց ինչ ինչ պատճառ Դպրութիւն. — Դպրութիւն. — Դպիրները հաւատացեալներու ներով, Հայոց Եկեղեցին ջնջեց հիւանդներ օծե Գողովին մէջ պաշտօն ունէին՝ Ս. Գիրքէն հատլու դրութիւնը և պատշաճ համարեց միայն բը ածներ կարդալ, ուստի եւ կը կոչուէին գրաժշկութեան Աւետարան կարդալ և հոգեւորակարգացներ։ Հիմա ալ ունի Եկեղեցին դպիրպէս միսիթարել. Յակորոս առաքեալ իր թուղներ, որոնք եղանակաւոր շարականներ և աղօթքին մէջ կը գրէ. «Եթէ ձենէ մէկն հիւանդ է

թո՛ղ կոչէ Եկեղեցիին երէցները որ աղօթեն անոր վրայ, և իւղով օծեն տիրոջ անունով, և աղօթքը, որ հաւատով է, պիտի փրկէ հիւանդը և Տէրը պիտի կանգնէ զնա (թուղթ Յակոբու, Ե. գլ. 14), Հայաստանեայց Եկեղեցին, հետեւածըլլալու համար նախնի սովորութեան, Եկեղեցականները կ'օծէ մասնաւոր արարողութեամբ՝ անոնց մահէն վերջը։

Մեր հայրապետներէն մէկը՝ խօսելով վերջին օժման վրայ՝ ըսած է. «Հիւանդին բժշկութիւն տուողը իւղը չէ, այլ տիրոջ անունը»։

Եկեղեցիի կարգեր

Եկեղեցին կարգերը կամ կղերական աստիճաններն երկուքի կը բաժնուին. Փոքր եւ Մեծ։ Այս կարգերու պէտքը տակաւ զգալի եղաւ երբ Եկեղեցին օրինաւոր կազմակերպութիւն ունեցաւ. Փոքր աստիճաններն են.

ներ կ'երդեն, կը սաղմոսեն. եւ եկեղեցակապաշտամունքի մէկ կարեւոր մասը կը կատարեն

Զահրենկալուրիւն. — Զահրենկալներուն պաշտօն
էր եկեղեցին լուսազարդութեան հոկել, ջակերն ու կանթեղները մաքուր պահել և վառել

Երդմենցուցուրիւն. — Մասնաւոր իշխանութիւն ունէին գիւահարներու և լուսնոտներովայ ձեռք դնելով աղօթելու:

Մեծ կամ սուրբ աստիճաններն են.

Կիսասարկաւագուրիւն. — Եպիսկոպոսներ տեսնելով որ Սարկաւագներն իրենց յանձնուապաշտօնը չպիտի կրնան կատարեալ կերպով գործ դնել՝ ընտրեցին կիսասարկաւագներ, որոնց աղատ ըլլալով ամուսնանալու, որոշեալ ժամանակին իրենց պաշտօնին գլուխը կ'անցնէին:

Սարկաւագուրիւն. — Սարկաւագ բառը կը նըշանակէ գործակից, օգնական, ծառայ և լ. հին ատեններ սարկաւագներու պաշտօնն էր բարեպաշտողիւն տուրքը կարօտեալներուն բաշխել աղքատներուն, որբերուն և այրիներուն պաշտոպան ըլլալ. — Սարկաւագը՝ եպիսկոպոսին կառքահանային իշխանութեան տակ՝ կը մասնակց ժամերգութեան. կանուխէն Մկրտութեան խորհուրդն ալ կը կատարէին. Առաքեալներուն ժամանակ, կային Սարկաւագներ որոնք հաւատաց եալ յոյն հասարակութեան խնդրանքով ձեռնադրուեցան և հետեւալներն են.

1.— Ստեփաննոս, որ Ս. Հոգիով լեցուն մար-

մէր. — 2. Փիլիպպոս. — 3. Պրոկոպոն. — 4. Նիկանովոս. — 5. Տիմոֆեա. — 6. Պարմենա. — 7. Նիկողայոս՝ նորեկ՝ Անտիոքցի:

Առաքեալներուն ժամանակ կային նմանապէս կին սարկաւագներ կամ սարկաւագուիներ, որոնք հիւանդներն ու այրիները կը խնամէին. Մեր եկեղեցին կանուխ դադրեցուց կիներուն պաշտօնը, բայց Պապական եկեղեցին ունի մինչեւ հիմայ սարկաւագունի ընտրելու սովորութիւնը, և մեզի ծանօթ են մայրապէս անունով.

Քահանայուրիւն. — Քահանան, իբրև ամէնուն հայր ու խնամող, ամուսնացած պաշտօնեայ մ'է. իր մաքուր բարոյականով և գիտութեամբ կարող կ'ըլլայ իր հօտը կառավարել: Զեռնադրութեան խորհուրդն զատ, եկեղեցին ամէն խորհուրդները կը մատակարարէ, ժողովուրդը կը խնամէ և արժանաւորապէս կը ծառայէ Աստուծոյ և Ս. Եկեղեցին: Քահանան ընդհանուր ժողովուրդին կողմէ կ'ընտրուի, և եպիսկոպոսը զայն կը ձեռնադրէ օծելով:

Վարդապետուրիւն. — Վարդապետը մասնաւոր աստիճան մը չունի, այլ կուսակրօն՝ այսինքն ամուրի քահանայ է. Եպիսկոպոսներուն նման վեզար կը դնէ, իբրեւ նշան կրօնաւորութեան և կը կոչուի Աբեղայ. Երբ ձեռնադրող եպիսկոպոսը զաւազանի իշխանուրիւն տայ, ա՛լ այնուհետեւ արտօնեալ է եկեղեցին ատեանը քարոզել Աստուծոյ խօսքը, և է վարդապետ: Մասնաւոր աստուծոյ. Կը ծառադէր. Ս. Հ.

տիճան մ'ալ եպիսկոպոսը կուտայ արժանաւոր ներուն, որոնք կը կոչուին ծայրագոյն վարդապետ Եպիսկոպոսութիւն. — Աստիճաններուն ամէնէ ռարձն է այս, վասն զի թէ՛ փոքր եւ թէ՛ մեկարգերն եպիսկոպոսը կուտայ: Կը ձեռնադրու կաթուղիկոսէն. պետ և հսկող է Եկեղեցին, հեգեւոր հայր Քրիստոսի Հօտին և քարոզիչ առաքելական վարդապետութիւններուն: — Բարձր աստիճան եպիսկոպոսներ մասնաւոր տիտղոս կը կոչուին Արհի-Եպիսկոպոս կամ Արք-Եպիսկոպոս՝ կաթուղիկոսէն զրկուած օրհնութեակոնդակով մը:

Նախնական Եկեղեցին

Եկեղեցին այն նուիրական ժողովարանն է ուր հաւատացեալները կ'աղօթեն առ Աստուած Կրօնական արարողութեամբ և պաշտամունքով Նախնի Քրիստոնեանները ժամերգութիւն գաղտնի կը կատարէին՝ սովորաբար առաւօտու ճաշի ատեն և երեկոյին: Փառաւոր տաճարնել չունեին. ուստի կը ժողվուէին Քրիստոնեաններու տուններ, ուր սուրբի կամ նահատակի մը մարմինը ամփոփուած կար, կամ մաս մը նշխար: Տեղ առ գերեզմանական քարերու վրայ իխրիս կը գրուէր

որ յունարէն կը նշանակէ ձուկ: Իխթիսի սկզբանագրերը կը նշանակեն « Յիսուս, Քրիստոս, Աստուածոյ Որդի, Փրկիչ » (Նշանակութիւնն ալ այս էր. ինչպէս որ ձուկը կը ծնանի ու կ'ապրի ջուրի մէջ, այնպէս ալ քրիստոնեանները կը ծնանին ջուրէն ու հոն կը թաղուին Քրիստոսի հետ՝ մկրտութեամբ):

Երբ հալածանընները քրիստոնեայ թաղաւորներու չնորհիւ դադրեցան, ամէն տեղ կռապաշտութեան փոխան, քրիստոնէութիւնը տարածուեցաւ, շինուեցան գեղեցիկ Եկեղեցիններ և հաւատացեալներն սկսան ազատօրէն պաշտել Քրիստոս: Եկեղեցական հովիւններ համարձակ քարոզեցին, և կարգերն ու կանոնները օր ըստ օրէ աւելցան,

Եկեղեցիին մէջ

Երբ Եկեղեցի կը մտնեմ, կը տեսնեմ Աւետարան, Խաչ և Քրիստոսի Աստուածածնի և ուրիշ Սուրբերու պատկերներ:

Աւետարանին մէջ Յիսուսի կեանքին պատմութիւնը, հրաշըններն ու քարոզները դրուած են. ուստի Աւետարանը՝ իրեւ Աստուածոյ Որդիին-Քըրիստոսի խօսքերը, իրրեւ Սուրբ Գերք՝ կը յարգեմ: Խաչը մեր քրկութեան գործիքն է, որուն

վրայ Յիսուս թափեց իր սուրբ արիւնը . ուրի Խաչն ալ կը յարգեմ' ու կը մեծարեմ : Սուրբ ըէն շատերուն պատկերները , որ կախուած եկեղեցին մէջ , մեր աշքին առջև կը բերեն ըենց քաշած շատ մը տանջանքներն ու նահատակութիւնը՝ Քրիստոսի և եկեղեցին համար . պաքէն , այդ երանեալսուրբերուն ալ յարգակը պարտինք , վասն զի մեր եկեղեցին հաւատէ թէ անոնց հոգիներն երկինքի մէջ կ'աղօթմեզի համար : Խսկ մի միայն Յիսուս Քրիստո Աստուծոյ որդին՝ կը պաշտենք , և կ'երկրպագեանոր :

Ս . Եկեղեցին արարողութիւնները , տօներլաղօթքները և ուրիշ գործերը կանոնաւորութեաւ ըստ պատշաճի կատարելու համար , մեր Հայրապետները հոգ տարեր են . Սաղմոս , Տնացրյց , Մաշտոց , Ժամագիրը , Շարական . ձաշոց և ուրիշ գրքեր իրենց պաշտօններն ունին :

Եկեղեցիներ

Քրիստոսի հիմնած կրօնքը , որ վաեմ ու բարկօնք մ'է և կը կոչուի Քրիստոնէութիւն , բանուած է երեք եկեղեցիներու , որոնք են Արեւեան եկեղեցի , Արեւմտեան եկեղեցի և Բողոք Կանութիւն :

Արեւելեան կը կոչուի այն նախկին եկեղեցին զոր Քրիստոս հիմնեց Երուսաղէմի մէջ Առաքեալներուն ձեռքով : Ասոնք յետոյ տարածեցին Հայերուն մէջ , Յունաստան , Եգիպտոս , Փոքր-Ասիա և ուրիշ տեղեր : Արեւելեան եկեղեցները , Դիսաւորաբար Հայ և Յոյն , Թէւ ազգով ու ծէսով իրարմէ կը տարբերին , բայց ունին մի և նոյն աստուածային Գլուխը որ է Յիսուս Քրիստոս :

Հայոց եկեղեցին հեթանոսներուն մէջ անդրանիկն եղաւ . Թագէսո ու Բարթուղիմէսո առաքեալները կաղմակերպեցին զանի . ուստի Առաքելական է : Յետոյ , Ս . Գրիգոր Լուսաւորիչ և անոր յաջորդները քրիստոնէական հաւատքին անոր յաջորդները քրիստոնէական համէն տեղ տարափրկարար վարդապետութիւնն ամէն տեղ տարափեցին՝ քարոզելով և եկեղեցիներ շինելով :

Արեւմտեան եկեղեցին այն է որ հիմնուեցաւ Հռովմի մէջ և յետոյ տարածուեցաւ Եւրոպա , Ափրիկէ և ուրիշ տեղեր : — Այս եկեղեցին իրեն հոգեւոր գլուխ կ'ընդունի Պապը , որուն համար «Պապական » անունն ես կը կրէ . կը ճանչնայ միանգամայն Պապը իրը յաջորդ Պետրոս առաքեալին :

Բողոքականութիւնը Պապական եկեղեցին կողքականութիւն Պապական եկեղեցին մէկը , որ սստածնուած է : Լութեր անունով մէկը , որ սստածնուածն կրօնաւոր մ'էր , հակառակեցաւ , մեծուածաբան կրօնաւոր մ'էր , հակառակեցաւ , մեծ վիճաբանութիւններ մղեց Պապական եկեղեցին դէմ : Եւրոպական տէրութեանց միջոցաւ կազմեց

առանձին քրիստոնեայ տարր մը՝ բողոքական կամ քրօքարան անունին տակ:

Մարտինոս Լութեր թէկ լաւ գաղափարո մը սկսաւ, բայց ինքն ալ հակասութեան մէջ ին կաւ. եկեղեցին խորհուրդներէն Մկրտութիւնը Ս. Հաղորդութիւնը միայն ընդունեցաւ, մերժեց բոլոր առաքելաւանդ արարողութիւնները. և այն, և այսօր բողոքականութիւնը, անհամաձայն իր մէջ, բաժնուած է շատ մը յարանուանութեանց կամ աղանդներու:

ԿԱՓՈՒՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Ս. Եջմիածին

Հայոց կաթուղիկոսութիւնը կը սկսի թագէոս և հարթուղիմէոս առաքեալներէն և անոնց աթոռին յաջորդն եղաղ Ս. Գրիգոր Լուսաւորիչէն, որ ձեռնադրուեցաւ կեսարիոյ Ղեռնդիս Եպիսկոպոսէն. սա ալ յաջորդն էր թագէոս առաքեալին:

Ընդհանուր Հայ Ազգին կաթուղիկոսը կամ Հայրապետը կը նստի Ս. Եջմիածնի մէջ. Անոր հայրապետական իշխանութեան տակ են բոլոր Հայ եկեղեցիներ և հոգեոր պաշտօնեաներ.

Ժամանակով, կաթուղիկոսական աթոռը շատ տեղեր փոխադրուեցաւ. վերջը ուղեցին նորէն Եջմիածին հաստատել և արդէն մէկտեղ տարած էին Ս. Լուսաւորչի աջը. — Երբ 1441 թուա-

կանին այս որոշումը տուին, հրաւիրեցին նոյն տաենի կաթուղիկոսը՝ Գրիգոր Թ. Մուսաբէգեանց՝ Սիսէն ելլել և Եջմիածին նստիլ. բայց նա չանսաց ժողովին վճռին. ուստի անոր տեղը Վիրապեցի կիրակոս եպիսկոպոսն ընտրեցին հայրապետ ամենայն Հայոց՝ Ս. Եջմիածնի մէջ:

Կիլիկիա

Կիլիկիայի կամ Սիսի կաթուղիկոսութիւնը կը սկսի Մուսաբէգեանց եպիսկոպոսէն, 1441. Անոր մահուանէն վերջ յաջորդ ընտրեցին, Սիսի մէջ, կարապետ եպիսկոպոսը. Ս. յոսէս, յաջորդ արար կիլիկիցիներն ունեցան իրենց համար կաթուղիկոսներ. Հայոց ազգը զայն կը ճանաչէ լոկ կաթուղիկոս Սիսի կամ « Տանն կիլիկիոյ » . անոր իշխանութիւնը մասնական է, և ինքը հպատակ է Մայր-Աթոռին իրաւասութեան:

Աղքամար

Թոռնիկեան Դաւիթ եպիսկոպոս, 1414 թուին, Կօծուի կաթուղիկոս Աղթամարի մէջ. որ Վանի ծովուն մէջ կղզի մ'է(1). Յաջորդ արար մինչև այսօր կը նարուին կաթուղիկոսներ. Ս. յս Աղթամարի, ինչպէս և կիլիկիայի կաթուղիկոսները Պատրիարքութիւններ են՝ կ. Պղսոյ Պատրիարքութեան նման՝ Եջմիածնի Մայր-Աթոռին հոգանիին տակ:

(*) Միւս կղզիներն են Առաքէր, Կտուց, Լիմ:

Պատրիարքութիւն Երևանաղեմի

Ս. Երուսաղէմի մէջ, կանուխ ժամանակներ սկսեալ, շատ մը ուխտատեղիներ կային, ուր կ'եր թային Հայերն այցելել. հոն, առաջին անգամ եպիսկոպոս նստած է Յակոբոս առաքեալլ. ԺԴ դարուն, 1311 թուականին, Պատրիարք դը Սարգիս Եպիսկոպոսը, որ ինքն իսկ առած է Հրովարտակն Եղիպատոսի Սուլթանէն: — Այս աթոռը նստող Պատրիարքներ կը կոչուին նաև Վանահայր, վասն զի կը հսկեն Տնօրինական սուր Տեղերուն ու վանքերուն վրայ:

Պատրիարքութիւն Կ. Պոլսի

Երբ Ֆաթիհ Սուլթան Մէհմէտ կը նուածէ Յոյներն, և կ'առնէ կոստանդնուպոլիսը, շատ մը դաղթականներ թէ՛ Սերաստիայէն և թէ՛ ուրի տեղերէ բերել առած ըլլալով՝ Պրուսայի Յովակիմ Եպիսկոպոսը, որուն հետ յարաբերութիւն ունենալով սերտ բարեկամ էր, անոնց Պատրիարք (Փարրիֆ) կը կարգէ, 1461 թուականին. Անոյ յաջորդները մինչեւ այսօր Թուրքիոյ Հայոց վրա իշխող ու հոգեոր հայր են.

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

Նիկիոյ ժողով (325 թուին)

Աղէքսանդրիացի Արիոս, որ գիտուն ու ճարտար եկեղեցական մէկը, (Գ. գարուն) մոլորութեան մէջ ինկաւ: Կը վարդապետէր թէ Աստուծոյ Որդին հաւասար չէ Հօրը, և ո՛չ անոր բընութենակից. ստեղծուած կամ արարած է և ո՛չ արարիչ կամ Աստուած: Այս իսաբերան շատեր համոզեց:

Կոստանդիանոս Քրիստոնեայ կայսրը ժողով գումարեց Նիկիա քաղաքը: Ամէն կողմերէ ժողովուեցան Եպիսկոպոսներ ու քահանաներ, որոնց մէջ էր նաեւ մեր Ս. Արիստակէսը՝ որդի Լուսաւորչի: Այս ժողովին մէջ 318 հայրապետներ դատապարտեցին Արիոսը, և միաբան հաստատեցին ու գաւանեցան Քրիստոսի Հայր-Աստուծոյ հետ հաւասար, համագոյակից ըլլալը: Հոն խմբագրեցին Հաւատամքը, որ կը կոչուի Նիկիական Հանգանակ:

Արիոս աքսորուած էր. Երբ դարձաւ, ուղեց խռովութիւն սերմանել, բայց շատ ժամանակ չանցած՝ տաժանելի մահով մեռաւ, 336 ին:

Կոստանդնուպոլսի ժողով (381 թուին)

Մակեդոն, որ պատրիարք էր Կ. Պոլսի, ուղեց նորահնար վարդապետութեամբ նշանաւոր

ըլլալ։ Ասոր մոլորութիւնն էր վարդապետել թէ Հոգին սուրբ Աստուած չէ, այլ առաջին դասի հրեշտակ մը։ Այս անմիտ և ծաղրական իմաստակը շատերն համազեց։

150 Հայրապետներ կ. Պոլիս ժողովուեցան դատապարտեցին Մակեդոնը։ — Մակեդոնեանները երբեմն կոչուեցան Մարարոնեաններ, վասն զի Նիկոմիդիայի յոյն եպիսկոպոսը՝ Մարաթոնիոս՝ ջատագով եղաւ Մակեդոնի կարծիքին։

Այս մոլորութիւնը թէպէտ նզովքին վերջ տարածուեցաւ ժողովուրդին մէջ, ինչպէս նաև մենաստանները, բայց ասոր անդամներն առանձին եպիսկոպոս և եկեղեցի չունէին երկար ժամանակի Յակովի ժողովը, որին կան վարդապետութիւններու մասին։

Եփեսոսի ժողով (431 թուին)

Քրիստոսի 430 թուին, խնդիր եղաւ կ. Պոլիս թէ սուրբ Կոյսը պէտք էր անուանել Մայլ մէջ թէ սուրբ Կոյսը պէտք էր անուանել Մայլ Աստուծոյ, թէ լոկ Մայր Քրիստոսի Այն ժամանակի Յոյն Պատրիարքը, Նեստոր, եկեղեցիին մէժողովդեան քարոզեց թէ պէտք չէ սուրբ Կոյսը կոչել Միթէ Կարելի՞ է, կ' կոչել Մայր Աստուծոյ։ Միթէ Կարելի՞ է, կ' կոչել Մայր Աստուած մայր ունենայ. միթէ հնա՞ր թորդութեան, Ապաշխարութեան. Հոգեգալըստոր արարած մը ծնանի Սրբիչը, Մարիամո՞չ թեան, Վարդապառի, Զրօնէքի և Ոտնլուայի Աստուած ծնաւ, այլ Քրիստոսը, արդ՝ պէտք արողներ, տաղեր և աղօմքներ։ Կոչել զանի Քրիստոսածին կամ Քրիստոսամայլ և ոչ Աստուածածին։

Թէոդոս թագաւորը ժողով գումարեց Եփեսոսի Զեռնայաթաղը, աշխարհաթաղը, Մկրտութեան սոս քաղաքին մէջ։ Ամէն կողմէ հաւաքուեցաւ

Եկեղեցականներ, որոնք թուով 260 էին։ Նետարի մոլորութիւնը հերքուեցաւ այս ժողովին մէջ, որուն պատմութիւնը մեր սուրբ Հայրապետներն ընդունեցին իրենց աշակերտներէն՝ որոնք հոն ներկայ էին։

* * *

Այս երեք Ածիեղերական ժողովները, զորոնք կ' ընդունի և որոնց յիշատակն առանձին կը կատարէ Հայոց եկեղեցին, Սուրբ կը կոչուին. վասն զի ընդհանուր եկեղեցին իր ներկայացուցիչն ունեցած է հաւատքի գաւանութիւններուն և էական վարդապետութիւններու մասին։

Յունական և Պապական եկեղեցիները ուրիշ շատ մը ընդհանրական ժողովներ ալ կ' ընդունին, ինչպէս և Քաղկեդոնի (Գատը քէօյ) ժողովը, որուն նկարագիրը պիտի սորվինք Եկեղեցական Պատմութեան մէջ։ Այդ ժողովներուն մասնակցութիւն չէ ունեցած Հայոց եկեղեցին, և զերծ մնացած է նորահնար վարդապետութիւններէ։

Նուիրական մատեաններ

Ճաւու գիրք. — կը պարունակէ Հին ու Նոր Կտակարաններէ ընթերցումներ, ճառեր, Ս. Հասէր, որ Աստուած մայր ունենայ. միթէ հնա՞ր թորդութեան, Ապաշխարութեան. Հոգեգալըստոր արարած մը ծնանի Սրբիչը, Մարիամո՞չ թեան, Վարդապառի, Զրօնէքի և Ոտնլուայի Աստուած ծնաւ, այլ Քրիստոսը, արդ՝ պէտք արողներ, տաղեր և աղօմքներ։

Մատոց. — Եկեղեցին ծխարանն է. կը պատմունակէ Զեռնայաթաղը, աշխարհաթաղը, Մկրտութեան

և Պատկի խորհուրդները, Եկեղեցիի հիմնարկեքը, Խաչի վրայ, տաշեր եւայլն: — Ս. Մեսրովպա, որ և Մաշտոց, գլխաւոր կարգաւորիչն եղած է Եկեղեցական արարողութիւններուն և անոր անունով այս գիրքն ալ կոչուած է Մաշտոց:

Տօնացոյց: — Տէրունական և Սուրբերու տօներուն լուր և պահքի օրերուն մէջ ընթերցութիւններու, գիրքերու և շարականներու ուղեցոյցն է՝ երկու մասի բաժնուած:

Ժամագիրք. — Հայոց Ս. Եկեղեցիին ժամերգութիւններուն Հաւաքածուն է՝ առանձին մասերու բաժնուած:

Սաղմոս. — Դաւիթ մարգարէին քնարական բանաստեղծութիւններն ու աղօթքները՝ ութը ձայնի վրայ դասաւորուած:

Խորհրդատեր. — Ունի իր մէջ Ս. Պատարագի խորհուրդն և անոր յարակից աղօթքները.

Նարեկ. — Ս. Գրիգոր Նարեկացի մեծ վարդապետին երկնաշունչ աղօթքներուն ամփոփոյքըն է,

Տաղարան. — Պատարագի արարողութիւնը, մեղեդիներ, տաղեր և գանձեր կը պարունակէ:

Յայսմաւորք. — Տէրունական տօներու վրայ ճառեր, և սուրբերու վարքին ու նահատակութիւններուն պատմութիւնն է, զոր մեծ մասամբ հաւաքած ու շարագրած է Գրիգոր վկայասէր կաթողիկոսը:

Նարական. — Մեր երանաշնորհ նախնիքներու բանաստեղծական երգերուն հաւաքածուն է՝ նուիրուած աստուածային փառքին, Յիսուսի մարդեղութեան և սուրբերու նահատակութեան գովեստին:

ՅԻՍՈՒՍԻ ԺԱՄՄԱՆԱԿ ԱՂԱՆԴԱԿՈՐՆԵՐ

Փարիսեցիներ

Այս աղանդաւորներ Հրեաներու մէջ տարածուած էին: Փարիսեցի կը նշանակէ բաժնուած՝ որուուած, որպէս թէ զատուած էին հասարակ ժողովուրդէն՝ իրենց սրբութեամբ ու հանճարով: Փարիսեցիներու վարդապետութիւնն էր յարգել չին կտակարանը, ընդունիլ աւանդութիւն, ամէն օր լրացում կատարել, ինչպէս նաև երկար աղօթքներ, ողորմութիւն տալ, մանաւանդ հեռանալ մաքսաւորներէն և հեթանոսներէն. Երկու անդամ պահք կը բռնէին շարթուան մէջ:

Իրենց մարմինները կ'օծէին ի ցոյց հասարակութեան. հոգին անմահ համարելով՝ կ'ընդունէին հանդերձեալ կեանքը, ևայլն. — Այս փարիսեցիներուն մէջ կային բարեպաշտ մարդեր՝ որպէս Արեմաթացին Յովսէփի, Նիկոդիմոս վարդապետ, ծերունին Սիմէօն, Սաւուղն ալ (Պօղոս) փարիսեցի էր, Այս աղանդաւորներ կը գործածէին գրապանակներ, որոնք մագաղաթեայ տոմսեր էին և որոնց վրայ գրուած կ'ըլլային օրէնքէն խօսքեր:

Շատ տեսակ փարիսեցիներ կային, ինչպէս՝ Կորաւունի-փարիսեցի, Արիւննակատ-փարիսեցի, Կորաքամակ-փարիսեցի, Ի՞նչ կայ զործելո՛ կը զործեմ փարիսեցի, Կեղծաւոր փարիսեցի, ևայլն:

Սադուկեցիներ

Սադուկեցիները Քրիստոսի ժամանակ Հրեաներուն մէջ աղանդաւորներ էին. թէև իրենց գաղափարով կը տարբերէին Փարիսեցիներէն, սակայն Յիսուսը մեռցնելու մասին միաբան և համախորհուրդ էին: — Սադուկեցի անունը երրայեցերէն կը նշանակէ անձնարդար, բայց ումանք կ'ըսեն թէ Սադովկա անուն քահանայէ մը սկսած է որ հիմնադիրն եղած է աղանդին:

Սադուկեցիներ ամէն աւանդութիւն կը մերժէին. միայն Ս. Դիրքը կը ճանչնային: Ս. Հոգի, Հրեշտակներ, սատանայ և մեռելներու յարութիւն չէին ընդունիր, և կուրանային դատաստանը: — Այս փիլիսոփաներուն վարդապետութիւններն ընդունելի չէին հասարակ ժողովուրդին, սակայն Հրեաներու ժողովին մէկ քանի անդամները Սադուկեցի էին, նոյնպէս Առաքեալներու ժամանակ Սադուկեցի էր քահանայապետը:

Հերովլիկսեաններ

Այս անունը առնուած է Հերովդէս թագաւորէն: Ասոնց ջանքն էր Հրեաներուն մէջ մտցնել Հեթանոսական և կուապաշտական սովորութիւններ:

Հերովդէս հպատակ և հարկատու էր Հոռվամայեցիներուն՝ ուսափ անոր կուսակիցները կը պնդէին թէ՝ պէտք էր կայսեր հարկ տալ, որուն հակառակը կը պնդէին Փարիսեցիները:

Դպիրներ

Ժողովներու ատենադպիրներուն պէս, գրելու և հաշուելու կարող անձեր էին: Երրայեցիներուն մէջ օրէնքը կ'ուսուցանէին և մութ ու խրթին տեղերը կը պարզէին: Շատ մը դպիրներ կային Հրեաներուն մէջ, ինչպէս Եղրաս, որ անուանի, հաւատարիմ և գիտուն քահանայ մ'էր. — Դըպիրները երրեմն Աւետարաններուն մէջ կոչուած են Օրինական կամ Վարդապետ օրինաց:

Ասոնք ալ Փարիսեցիներուն համակարծիք էին Յիսուսը մեռցնելու մասին,

Յեսսեաններ

Յեսսեաններն աղանդաւորներ էին՝ իրենց անձերը միակեցական վարքի նուիրող և մարմինի ճգնութեան պարապող: Երդումէ կը զգուշանային, կերակուրներէ կը խորչէին և լոկ ջուրով կը գոհանային: Սպիտակ զգեստներ կը հագնէին, ամենայն ջերմեռանդութեամբ շարժուան օրերուն պահէ կը բռնէին: Ասոնց մէջ առաւել խստակրօնները կը հրաժարէին կիներէն, և անոնք որ ամուսնացած էին, միանդամ որդեծնութենէ վերջ, այլ ևս ամուրի կը մնային: Կ'արհամարէին ամէն իշխանութիւն՝ Աստուած միայն ճանչնալով տէր եւ իշխան ամէնուն:

ԴԱՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

1. Ա. Վարժութիւն Մանկանց	Ցրդ Տիպ	4
2. Բ. » »	Ցրդ »	5
3. Գ. » »	Ցրդ »	5
4. Տարրական Քերականութիւն	Ցրդ »	2
5. Լրացուցիչ Դասընթացք	Ցրդ »	3
6. Փունջ, աշխարհ. Հաւաքածոյ	Ցրդ »	3
7. Փնջակ, պատկերազարդ	Ցրդ »	1, 10
8. Երկրորդ Փունջ	Ցրդ »	6
9. Գործն. Ընթացք Շարադրութեան	Ցրդ »	3
10. Բանափի Շարադրութեան	Ցրդ »	7
11. Բնտեարան Հայ Լեզուի	Ցրդ »	2
12. Սկզբունք Համաձայնութ. Եւ Շարադասութեան	Ցրդ »	3
13. Alphabet Français	Ցրդ »	2
14. Տարր. Ընթ. Կրօնի. Վ. Քհ. Ասլանեանի	Ցրդ »	2
15. Պատկերազարդ Այրբենարան(Նոր ոճով) Ցրդ »	Ցրդ »	20
16. Ցայտագիր Դաւթեան Գործակալութեանցը	Ցրդ »	2
17. Ծաղկաբարդ հաւաքածոյ, միջին շրջան Ցրդ »	4	4
18. Դարոցավարութիւն, գործ Ե. Ե. Whiteի	Ցրդ »	5
19. Առածապատում, Հ. Պէնէեանի	Ցրդ »	5
20. Համառօտ Կրօնազիտ. Ա. Հարելեանի	2 Տիպ	3
21. Սրտիս ճայնը, Քերթուածներ, Բ. Բարսեղեանի	Ցրդ »	5
22. Նուէր Հայ Մանուկներուն, Ս. Դաւթեանի	1, 20	1, 20
23. Դաստիարակութիւններուն Աղջիկներու, Յուսիկ Վրդ.	Ցրդ »	3
24. Հրսի, Դիտութ. Վրայ դասեր, Գ. Անդրէասեան	Ցրդ »	3
25. Դաստիարակութիւններու, Յուսիկ Վրդ.	Ցրդ »	3
26. ԲիհրԱկն. Լրազիր Ազգագր. Բանասիր. Լեզուաբ.	216	
1898ի տարեկանը	108	
1899ի	54	
1900ի	3	
27. Աշխարհագիր Դիւն Օսմ. Կայսրութեան Դ. Խ.	5	
28. Քերթուածներ, Յակոբճան	4	
29. Տղոց Կրօնազիտութիւն, Մ. Վրդ. Աղաւնունի	5	
30. Թուար. Եեղական զրութեան	5	
31. Առաջնորդ Անդր. Անդրուի, Յ. Վարժապետեան	5	
32. Եվանճէլին, Լոնկֆէլո, Տ. Լ. [Թերթօն «Բիւրակնի	5	
33. Օսմ. Տաղաչափութիւն, Ս. Պուրտիկեան	5	
34. ՆՈՐ ԴՊՐՈՑ, 10 արակը	25	
35. Շրջարեւական «Նոր Դարոց»ի	5	
36. Լիակատար Գրացուցակ (Մամուլի տակ)	6	
37. Ծաղկաբարդ Քրիստ. Վարդապետ. Ա. Մանուկեան	5	
38. Հանդիսարան Բարոյազիտութեան		

ՀՀ Ազգային գրադարան



NL0145987

